


9/1/1991



ՅԱԿՈՒԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ



ՍԻՐՎԱՐԴԻՆ ՄԵՐԸ

ՏՌՈՒՄ

ՊՈԼՍԱԿԱՆ-ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԵԱՆՔԵ

Վ. ԱՐՄԵՆԻԱՆ



ՏՊԱՐԱՆ ՕՆՍԻԿ ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ԵԿ ՈՐԳԻ
ԿԱԼԱԲՐԱ Խ. ՊՈԼԵԿԱ

1268

891.99

F-13

01 JAN 2009

ՅԱԼՈՅԻ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

1st NOV 2009

Ճ

ՍԻՐՎԱՐԴԻՆ ՍԵՐԸ

ՏՌԱՄ

ՊՈԼՍԱԿԱԽՆ-ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԵԱՆՔ

Ա.ՅԱ ԱՐԵՎԱՐԴԻՆ



1910

ՏՊԱՐԱԿ ՕՆԴԻԿ ՅԱՐՍԵՎԵԼԻՆ ԵՒ ՈՐԴԻ
ԿԱԼԱԹԱ, Կ. ՊՈԼԻՍ

Սոյն բաժերգութեան ներկայացման իրաւունք՝
Հեղինակին վերապահուած է :

Ներկայացման առքիւ բանակցութեան համար
Գիմել՝

Անտերական Վարժարան Բանկայի
Քերա, Կ. Պոլիս :



Ա. Ն Զ Ի Ն Փ

Ներկայ մասնակի բարեհաջու

Տիգրան .— Պատանեկան հասակին մէջ Պոլիս և կած Հայոստանցի երիտասարդ մը . միջահասակ, խոհեմ, ածիլուած զէմքով, Յն տարեկան : Պոլսեցի աղջկան մը՝ Զարուհին հնա ամուսնացած, բայց լքուած՝ և իր աղջկան՝ Սիրվարդին ժառանգութիւնովը հարստացած, բարեկիրթ և ուսեալ մարդ մը :

Աիրվարդ .— Տիգրանին ու Զարուհին աղջկը . միամեաց հասակին մէջ մօլամէն լքուած, մնած հօրմէն ժառանգած հարստութիւնովը հօրը ձեռքը անցած, 14-15 տարեկան զեղեցիկ Օրիորդ մը : Համեստ, բարեկիրթ և խելացի ու լիզուանի :

Աննիկ .— Տիգրանի տան մէջ, Սիրվարդի ինստակալուհին . 50 տարեկան, սևեր հազած, տղէտ՝ բայց ինքնապիսակ, զուրգութառ կին մը :

ԶԱՐՈՒՀԻ .— Իրը 40 տարեկան . խոճամիտ, բարեցակամ մարդ մը, Տիգրանի մտերիմ բարեկամմը . ածիլուած զէմքով :

ՄԵԼԻՔԻԵԼՆ .— Իրը 55 տարեկան . վաստաբան . սպիտակախառն ցցուած մօրուքով, անփութօրէն վարկախուած ու սիկատի ծուխէն սկցած պեկսերով : Ձէսը միշտ զլուխը :

ԶԱՐՈՒՀԻՀԻ .— Տիգրանի կինը և Սիրվարդի մայրը : Սա իր ամուսնութեան երկրորդ տարին, վախած է ընտանեկան յարկէն, հետեւելով սիրահարին՝ Օննիկին : Իրը ՅՅ տարեկան վափառամիտ, զեղեցիկ կին մը, զոր, վախրանութեանը պատճառու, հայրը իր ժառանգութենէն զրկած է, բոլոր ունեցածը օրինաւորապէս կտակելով իր

Հնդամեաց թոռան՝ Սիրվարպին, զայս միայն գտնելով
իր մօտ մահուան անկողինն ինկած տան և անդիտելով
իսպառ՝ իր տղջկան ու'ր կամ ողջ ըլլայն ու չըլլալը, երբ
փեսան ալ անցացտ էր :

Օ՛ՆԵՒԿ.— Զարուհիի հոմանին. իրը 40 տարեկան. տծիլուած դէմքով, կնահաճոյ չարժուձեւերով, համա-
կերպով և խորամանկ չարտպարծի թիփի մը : Խիստ ճար-
պիկ ու զիւրաթեք: Սիրվարպին զաւանանը :

ՄԱՆՈԼ.— Օննիկի դաւակիցը: Յունական զլիսար-
կով. անշահ մօրուքով, նուազ վայելուչ հազուասով,
դող մարդ մը :

ՏԱՆԵՏԻՐ.— Փարիզ, Զարուհիին բնակած տան աէրը.
իրը 50 տարեկան, վայելուչ հազուասոնկով, մաքուք
զլիսարկով, խղճամիտ ու բարի արտմաղրութիւններով
օժառուած անձ մը: իրը 30 տարեկան :

ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆԵԵԲ.— Փարիզ, մին մօրուսաւոր
միւսը ածիկուած. 45—50 տարեկան. բիրու կերպարան-
քով ու վասլառուն, հուանդոս պաշտօնեաներ:

ԱՆՑՈՐԴԵԵԲ.— Էւա հազուած, ֆէսով և զլիսար-
կով, գաւազոն ու հովանոց ձեռքիրնին. երիտասարդ-
ներ և կիներ:

ԿԻՆ ՄԻ. — Բաց զոյն հազուասով, 25 տարեկան.
Երիտասարդուհի մը :

ՄԱՅՐՈՒԻՉԻ. — Հաղիւ 30 տարեկան, սիեր հազած,
նիհար, աղքատ գործաւորուհի մը: Բարեսիրու ու աղ-
նիւ թիփի մը :

ԿԻՆ ՄԻ. — իրը 40 տարեկան. իլլաս դէր. պարզ
հազուած: Տնական զգեստով :

ՍԻՐՎԱՐՊԻՆ ՍԻՐԸ

ՊՈԼԱՄԿԱՆ ԲԵՏԱՆԵԿԱՆ ԿԵՈՆՔ ՏՈԱՐԾՎԵՅ



Ա.ՌԱՋԻՆ Ա.ՐԱՐՈՒԱԾ

Ա. Պոլիս, Բերա, Տիգրանի տան միջնայարկը, կողմ-
նակի զաներով լնգարձակ սննեակ մը, չքեզ կարսափ-
ներ, աթուաներ ելն. բայց անձաշակ կերպով զետեղուած:



Ա. ՏԵՍԱՐՈՒՆ

ՏԻԳՐԱՆ և ԱՆԵՒԿ, յասոյ ՍԻՐՎԱՐԾ

ԱՆԵՒԿ. (Ունեակին մէջ արողները կը շբա-
կըրտէ տհաճ կերպով:)

ՏԻԳ. (Ուսի վրայ) Սա աթոռը քիչ մը ան-
գի՞ն քշէ, սեղանը մէջտե՛զը բեր. սա տունին-
տեղին քիչ մը աղե՛կ նայէ. դուն իրա՛ւ է որ
ամսականո՛վ կ'աշխատիս հոս՝ բայց ես քեզ
բնաւ սպասուհի չեմ նկատած, այլ՝ ընտանի-
քիս մէկ անդամը: Բաւական ժամանակ եղաւ

տանս մէջն ես, ու տակաւին բնաւորութիւնս
չի հասկցար վերջապէս:

Սիր. (Կը մՏԱԵ ուրախ զուարք, ձեռքը բըռ-
ած դպրոցական գրերը, կը դիմէ Տիգրանին
ու համբուրելով զայն) Բարի իրիկուն Հայրիկ:
Դուն այսօր կանուխ ես եկեր շուկայէն:

Տիֆ. (Փարելով աղջկան) Այս' զաւակս. այս
օր քիչ մը կանուխ եկայ:

Սիր. (Հօրի պարանոցէն կախուելով) Հայ-
րիկ. ես քեզ շատ կը սիրեմ...

Տիֆ. Վա՛յ կեղծաւոր. դուն կ'երեւի թէ
նորէն յանցանք մը գործեր ես:

Սիր. Ո՛չ հայրիկ. ես քեզ շատ կը սիրեմ:
Տիֆ. Նայինք թէ ես ալ քեզ կը սիրեմ կոր...

Սիր. (Թախանանձելով) Հա՛րկաւ հայրիկ. տա-
րակոյս չկայ. դուն զիս շատ կը սիրես:

Տիֆ. (Աղջկան զլուխը շոյելով) Այս', աղջի-
կըս. այս'. դուն իմ կեանքս, արեւս ու հոգիս
ես, առանց քեզի չպիտի կրնայի ապրիլ: Ես
քեզ շատ կը սիրեմ: (Համբուրելով)

Սիր. (Համբոյրելով) Հայրիկ. Ես
քեզ շատ կը սիրեմ, հայրիկ ես քեզ չափա-
զանց կը սիրեմ, հայրիկ...

Տիֆ. Է՛, է, հասկցանք դաւակս, հասկցանք.
գնա՞ սպասաւորը կանչէ որ, սա ջերմոցը վառէ:

Սիր. (Ես իշուելով) Հայրիկ, սպասաւորը
վարը չէ:

Տիֆ. Ինչո՞ւ, ո՞ւր գնաց որ, հետը միասին
չեկա՞ր դպրոցէն:

Սիր. Ո՛չ հայրիկ, ես մինակս եկայ, ան-
չեկաւ ետեւէս: (Գուռը կը զարմանի, Սիրվարդ
կը վազէ բանայ)

Տիֆ. (Թերեւ խատորեամբ) Սիրվա՛րդ. Հո՞ս
եկուր. ի՞նչ որ ալ ըլլայ, գուռը կոտրեն ալ՝
դուն չպիտի բանաս: (Աննիկ կ'երայ բանայ) //
Ասիկա քեզի քանի՛ անգամ՝ պատուիրեր եմ,
բայց դարձեալ կը մոռնաս. ըսել է, դուն իմ
խօսքս մտիկ չես ըներ:

Սիր. Ո՛չ, հայրիկ. մոռցայ. ես քու խօսքդ
մտիկ կ'ընեմ կոր:

Բ. ՏԵՍԱՐԱԿ

ՆՈՅԵՐ ԵՒ ԶԱՐԱՐ

ԶԱՔ. (Մանելով) Բարի իրիկուն Տիգրան
էթէնտի. քանի՛ որ է քեզ չեմ տեսեր. թէ որ
ես քեզի տեսութեան չի գամ, դու զիս ամե-
նեւին չես փնտուեր:

Տիֆ. Ա՛տ ինչ խօսք է Զաքար ազա. աշխար-
հի մէջ եթէ մտերիմ բարեկամ մ'ունիմ, ան
ալ դուն ես: Զե՞ս գիտեր որ, ես շատ մար-
դոց հետ կը նստիմ-կ'ելլեմ, բայց անոնց շատ
քիչերն են որ ինծի բարեկամ կ'ընտրեմ: Ի՞նչ
պէս ես, աղջէկ ես:

ԶԱՔ. Շնորհակալ եմ. դուն ինչպէս, աղէ՞կ ետ

Տիֆ. Է՛հ, փա՞ռք Աստուծոյ, նստէ՛ նա-
յինք: Դուն Սիրվա՛րդ. դա՞ս ունիս, գրելիք,
գնա՞ աղջիկս, սինեա՛կը դնա, աշխատէ,

վազուան դասերդ աղէ՛կ պատրաստէ:

ԶՈՒՅ. (Նևսելով) Այսօր Սիրվարդին հետ կին
մը կարնոր սպասուհի՝ առեր ես, ի՞նչ ես ըրեր:
ԱՆՆԻԿ. (Կր մՏԱՀ. արոռները կը շՏկրտէ:)

ՏԻԳ. ԶԵ. (Աղջկան ուղղելով) Պ.՝ ինչ
կնիկ է: Ո՞վ էր ան:

ՍԻՐ. Հայրիկ, գպրոցէն կուգայի, կին մը
Աղջիկս, բսաւ, կեցի՛ր հովանոցիդ տակը
մտնամ, անձրեւէն չի թրջիմ և թրամվայ
նսուաւ, գնաց:

ՏԻԳ. Քեզի չե՞մ ըսեր որ, չի ճանչցած
մարդուդ հետ բարեւ Աստուծոյ բարին չպիտի
ընես: Ամօթ չէ՝ աս...

ՍԻՐ. Հայրիկ, կ'երեւի թէ գպրոցական ըն-
կերուհիներէս մէկուն մայրն էր ան, վասնզի
անունս գիտէր. «Սիրվարդ» ըսաւ:

ՏԻԳ. (Աննիկին ուղղելով) Էյ դա գործերդ
վերջացուր ու հոս եկուր նայի՞նք:

(Սիրվարդ կը մեկնի):

ԱՆՆԻԿ. (Նեղանալով) Ի՞նչ է նորէն Տիգ-
րան էֆէնտի. այսօր լա՛ն մըն ես եղեր.
մա՛րդ կը փնտուես որ հետը կուիւ ընես: Մեղայ-
եկա՛ր չեկար, աղջկան օժիքէն բունեցիր. խեղձ
աղջիկը բան մ' ըրած ունի՛. Աստուծոյ գա՛ռն
է ան: Գիշեր ցորեկ կարդալուն ետեւէն է:

ՏԻԳ. Աղջկան ո՞վ ինչ ըսաւ: իմ ըսելիքս
քեզի է:

ԱՆՆԻԿ. Է ինէ՛ ի՞նչ կ'ուղես: չե՛ս թողուր
որ տանը գործերովը պարապիմ:

ՏԻԳ. Իմ աչքիս ո՛չ տուն կ'երեւայ եւ ոչ
տեղ. հո՛ս եկուր եւ ինծի պատասխան տուր:

ԶՈՒՅ. Մի՛ բորբոքիր, Տիգրան էֆէնտի. մի՛
բարկանար. հիմա սպասուհիին հետ կուիւ ընե-
լու տեղը չկայ:

ՏԻԳ. Զաքար աղա, ես կուիւ ընող մա՞րդ
եմ, գուն իմ բնութիւնս չե՞ս գիտեր: Քանի
օր է որ իրարու վրայ գէշ գէշ երազներ կը
տեսնեմ...

ԶՈՒՅ. (Ընդմիջելով) Աստուծած բարին կատա-
րէ, լայց գէշ երազներուն շատ կարեւորու-
թիւն տալու չէ, թէ ոչ անոնք ձախորդու-
թեան կը տանին մարդը:

ՏԻԳ. Աննիկ քեզի հազար անգամ պատուի-
րեցի որ, աղջիկս, գպրոց գացած-եկած մի-
ջոցին, անպատճառ սպասաւորին հետ ըլլայ.՝
առանց հսկողի տեղ չերթայ: Դուն աղէկ գիտես
որ, ես ոչ սպասաւորի պէտք ունիմ հոս, ոչ
ալ սպասուհիի, այդ ծառաները վարձած եմ,
պա՛րզապէս աղջկանս վրայ հսկելու համար:
Ամօթ չէ՛ ա, կը վախնամ կոր, աղջիկ դաւակ
է, չըլլայ թէ փորձանք մը պատահի: Դուն
հոս ամենեւին գործ մը չունիս: ծառաները
պիտի աշխատին տանս մէջ, գուն անոնց վե-
րակացուն ես: աղջկանս ալ խնամակալու հին:
Ա՛չափ գործը չես կրնար կատարել ու շա՛րու-
նակ, ամէն օր թերութիւններ կը պատահին:

ԱՆՆԻԿ. Տիգրան էֆէնտի. ատոնք պարագ
խօսքեր են: հոս կը տեսնաս որ գիշեր ցորեկ

աղջկանդ՝ Սիրվարդին քովս ի վեր եմ միշտ .
պատուհանը, գուռը, վերը, վարը, վերջապէս
ամէն տեղ կը հսկեմ վրան՝ որ չըլլայ թէ հիւանդ
ըլլայ և փա՛ռք Աստուծոյ, ինէ, քենէ առողջ է
ու կայտառ. երգելով, պարելով, ցատկելով
ժամանակ կ'անցունէ, ալ ի՞նչ կ'ուզես...

Տիգ. (Ընդմիջելով) Զէ՛. չէ՛. իմ ըսածս կա՛մ
չսս հասկնար և կամ թէ անհոգ ու անգէտ կին
մըն ես գուն. մինչդեռ ես քեզ այդպէս չէի
կարձեր. իմ ըսած խօսքերս քու մէ՛կ ականջէդ
կը մտնեն՝ միւս ականջէդ կ'ելլեն:

Աննիկ. Զաքար աղա. Աստուծոյ սիրուն շիւ
տակն ըսէ. ես սա տեղ ի՞նչ յանցանք ունիմ:
Առաւօտուն կանուխ աղջկան մաղերը սահտրեցի,
վրան դլուխը կարգի դրի և ծառային հետ
դպրոց զրկեցի: Կէս օրին. աղջկան ճաշը զըր-
կած ատենս, ծառան ըսաւ որ, ֆէրիտիէ փո-
դոցը՝ հայրենակից մը տեսնելու պիտի երթայ.
Ես ալ ըսի որ, անկէ անցած ատենդ քրո՛ջս
ալ հանդիպէ՛, վերջը շուտով եկուր: Ծառան
գնաց և մինչեւ հիմա երեւան ելած չէ. ասոր
հետ մէկաեղ ճաշի պահուն ժամ մը կայ տա-
կաւին. մինչեւ ան ատեն կուգայ կը հասնի:
ի՞նչ կ'ըլլայ. հիմա ի՞նչ է պատահեր:

Տիգ. (Բարկանայր) Ի՞նչ է պատահեր Հի,
քեզի ո՞վ ըսաւ որ, սպասաւորը քու կամ քրոջդ
տրամագրութեան տակ դրած եմ. խօ՛ռք ու
խրատ չը հասկցող կնիկ, (Ոսիկ եղելով) տակա-
ւին դէմա կեցեր լեզո՞ կը չափես. (Աննիկ դուրս

կ'եղայ) սըլո՛ր նայէ եղբայր. գիրկս նստեր,
մօրուքս կը փետտէ. ես աշխարհիս մէջ մէ՛կ
հատիկ աղջիկ մ՛ունիմ, բոլոր ուշագրութիւնս
անոր պահպանման տուած եմ, ան առ մասը
բնա՛ւ չի' հասկնար ու հասկնալիք ալ չունի:

ԶՈՒՅ. Տիգրան էֆէնտի. պարապ բաները
հոգ կ'ընես քեզի՛...

Տիգ. (Ընդմիջելով) Ասիկա պարապ բան չէ
եղբայր. ամէն մարդ իր ցաւը գիտէ: Դուն
այսափ տարուան մտերիմ բարեկամս ես, բայց
շատ անգամ գաղափարներս այդպէս վար կը
զարնես, առանց հասկցած ըլլալու սիրոս ու
հոգիս... գոնէ ա՛ս պարագային մէջ, ես իրա-
ւոնք ունիմ խիստ վարուելու:

ԶՈՒՅ. Այս՛ Տիգրան էֆէնտի. այս՛. իրաւունք
ունիս. միայն սա կայ թէ՛ ոչինչ բաներու
համար շատ կը բարեկամս: Աշխարհի մէջ տե-
սակ տեսակ վիշտեր կան: Փա՛ռք տուր Աստուծոյ
որ կարող ու հարուստ վիճակ մը ունիս եւ ա-
նուշիկ աղջիկ մը՝ որ մայրապետի մը համես-
տութեամբ ու բարեսրութեամբը օժտուած է:

Տիգ. Մե՛զք քեզի Զաքար աղա, զուն իմ
մտերիմն ես ու չես գիտեր թէ՛ աշխարհիս ամէ-
նէ՛ն դժբաղդ մարդը ես եմ...

ԶՈՒՅ. (Ընդմիջելով) Մեզայ ըսէ՛, մեզայ ըսէ՛,
առ ի՞նչ ապերախտութիւն է, գուն աշխարհիս
ամէնէն երջանիկ մարդն ես:

Տիգ. Ախա՛լ, սիսա՛լ: իմ գլխէս անցածները
գիտնա՛ս...

ԶԱՅԻ. Տիգրա՞ն էֆենտի. հիմա թո՞ղ առ բաները, քեզի հետ խորհրդակցութիւն մ'ընելու համար եկած եմ այսօր. կարեւոր գործի մը համար է:

ՏԻԳԻ. Հրամմեցէ՞ք. ԶԵՐ տրամադրութեան տակն եմ. բարեկամս:

ԶԱՅԻ. ՄԵՐ գրացին՝ Սարդիսը կայ, կը ճանշնա՞ս ա՛...

ՏԻԳԻ. (Որհանարհանիղով) Նոյեմիի՞ն էրիկը:

ԶԱՅԻ. Այո՛. զրպարաւթեան մը հետեւանքով բանտարկուած է: Անոր անմեղ ըլլալուն կատարելապէս համոզուած եմ: Հանդանակութիւն մը կատարեցի մեր թաղին մէջ եւ հինգոսկիի չափ ստակ հաւաքեցի, բայց տակաւին 15 ոսկիի պէտք կայ: Եկայ որ քու բաժինդ ալ ստանամ: Վստահ եմ թէ՝ զիս չպիտի մերժես, քանի որ շատ անդամներ, այսպիսի բարեգործութիւններու մասին, աղնիւ որտիդ ապացոյցը տուած ես:

ՏԻԳԻ. Ի՞նչ բանի պիտի յատկացուի հանդակուած գումարը:

ԶԱՅԻ. Սարդիսին փաստաբանին պիտի վճարուի, որ հաստատուն կերպով կ'ապահովցնէ թէ՝ պիտի կրնայ անոր անմեզութիւնը զօրաւոր փաստերով ապացուցանել և փրկել բանտարկեալը: ՄԵՐ զը է տղան. աղատենք:

ՏԻԳԻ. ԶԵՐ հասկնար, բարեկամս. ի՞նչ պատճառով կը ձերբակալուի. ո՞վ ունի իրեն հետամբաստանեալ և ո՞վ է դատախազը:

ԶԱՅԻ. Տիգրա՞ն էֆենտի. հիմա թո՞ղ առ բաները, քեզի հետ խորհրդակցութիւն մ'ընելու համար եկած եմ այսօր. կարեւոր գործի մը համար է:

ՏԻԳԻ. Հրամմեցէ՞ք. ԶԵՐ տրամադրութեան տակն եմ. բարեկամս:

ԶԱՅԻ. ՄԵՐ գրացին՝ Սարդիսը կայ, կը ճանշնա՞ս ա՛...

ՏԻԳԻ. (Որհանարհանիղով) Նոյեմիի՞ն էրիկը:

ԶԱՅԻ. Այո՛. զրպարաւթեան մը հետեւանքով բանտարկուած է: Անոր անմեղ ըլլալուն կատարելապէս համոզուած եմ: Հանդանակութիւն մը կատարեցի մեր թաղին մէջ եւ հինգոսկիի չափ ստակ հաւաքեցի, բայց տակաւին 15 ոսկիի պէտք կայ: Եկայ որ քու բաժինդ ալ ստանամ: Վստահ եմ թէ՝ զիս չպիտի մերժես, քանի որ շատ անդամներ, այսպիսի բարեգործութիւններու մասին, աղնիւ որտիդ ապացոյցը տուած ես:

ՏԻԳԻ. Ի՞նչ բանի պիտի յատկացուի հանդակուած գումարը:

ԶԱՅԻ. Սարդիսին փաստաբանին պիտի վճարուի, որ հաստատուն կերպով կ'ապահովցնէ թէ՝ պիտի կրնայ անոր անմեզութիւնը զօրաւոր փաստերով ապացուցանել և փրկել բանտարկեալը: ՄԵՐ զը է տղան. աղատենք:

ՏԻԳԻ. ԶԵՐ հասկնար, բարեկամս. ի՞նչ պատճառով կը ձերբակալուի. ո՞վ ունի իրեն հետամբաստանեալ և ո՞վ է դատախազը:

ՏԻԳԻ. (Ոնդմիջելով) Այո՛, այո, այդ երկու պարագաներն ալ ճիշդ են, ամէ՛ն մարդ ալ կը վկայէ ատոր. ես ալ կը հաստատեմ:

ԶԱՅԻ. (Եարունակելով) Հա՛. Նոյեմի պտոյտի կ'ելլէ. իրիկունը ճաշին ներկայ չըլլար — ինչպէս ո՞ր շատ անդամներ կը պատահի եղեր — ուստի նոյեմիին ծերուկ հայրը, պառաւ մայրը, 8-10 տարեկան տղեկը և ամուսինը՝ Սարդիս, կը նստին, ախորժակով կերակուրնին կ'ուտեն. Կարդը կուդայ անուշեղէնին: Սպասուհին հօն, — Աստուծով պիտի ըլլայ — կատակ մը կ'ընէ

Սարգիսին, զբաւ անուշեղէնի բաժինդ վերը,
սենեակդ է. կ'ըսէ. իրաւունք չունիս աս պնա-
կէն ուտելու։ Սարգիս ալ, զուարթ մարդ մը,
գիտե՞ս ա՞... կ'ելլէ, իր սենեակէն պնակը վար
կը բերէ, «Զիս սիրողը ինձի թող գայ» կ'ըսէ,
տղան անդիէն՝ «Հայրիկ. ես ալ քու պնակէդ-
պիտի ուտեմ, ես քեզ շատ կը սիրեմ» ըսելով
հայր ու որդի կ'սկսին մէկ պնակէ ուտել...

Տիգ. (Ունիամբեր) Ե ի՞նչ կ'ելլէ ատկէց։

ԶԱՅԻ. Մամիկ ըրէ։ յաջորդ առտուն նոյեմիին
հայրն ու մայրը մեռած կը գտնուին եւ թու-
նաւորուած ըլլանին պաշտօնական քննութեամբ
կը հաստատուի։ Հիմա ընդհ. դատախաղին
պահանջման նայելով՝ երկու ոճրադործ կայ
հոս. Սարգիս և նոյեմի, որոնք հաւասարապէս
պատասխանառու են. սպասուհին ալ մեղսակից
ձանչցուած է։ Գործը այս վիճակին մէջ է
ահաւասիկ։

Տիգ. Եղածին վրայ քեզի չափ ցաւ կ'դգամի
սակայն այսպիսի մանուածապատ ու կնճռոտ
խնդրոյ մը քննութիւնը կամ դատավարու-
թիւնը չաւարտած, անոր միջամտութիւն ընելը
անմեղներուն, արդարներուն իրաւունքը կապ-
տել ըսել է. ես չեմ մասնակցիր. Զեզի ալ
բարեկամաբար խորհուրդ կուտամ որ՝ չեղոք
կենաք այս գործին մէջ։ (Ունիկ Աերս կը մընէ)

ԶԱՅԻ. (Մեղմորէն) Տիգրան էֆէնտի. ներե-
ցէք որ ըսեմ. խօսքս չաւարտեցի տակաւին.
դաստաբանը գնաց նախնական քննութիւնները

ուսումնասիրեց և վերագառնալով յայտարարեց
թէ՝ նոյեմի կը դատապարտուի ա՛ռնուազն 15
տարի բանտարկութեան. սպասուհին վազը-
միւս օր անպարտ կ'արձակուի. սակայն Սար-
գիսի անմեղութեան հաստատութիւնը փաստա-
բանական ճարտարութեան պէտք ունի։

Տիգ. Զաքար աղա. բա՛րեկամս. փաստաբա-
նին հետ անդամ մը տեսնուելու եմ. թէ որ
համոզուիմ ուզածէդ աւելին կ'ընեմ։

ԶԱՅԻ. (ՈՏԺԻ եղելով անպարտանօյ) Ես հիմա
փաստաբանը կը գտնամ ու հոս կը բերեմ.
անո՛ր հետ խօսէ. ատ աւելի՛ աղէկ կ'ըլլայ.
(Դուրս եղելով) Ես ան հիմա կը գտնամ ու
քեզի կը բերեմ։

Տիգ. (Յանկարծ ոՏԺԻ ցատկելով ու ցատկը-
սելով) Օրհնեա՛լ ես Աստուած. փա՛ռք. Աստու-
ածոյ. Օրհնեա՛լ ես Աստուած. փա՛ռք. Աստուծոյ. Օրհնեա՛լ ես Աստուած. փա՛ռք. Աստուծոյ. . . հա-
զար անդամ փա՛ռք. քեզ Աստուած. . .

ԱՆԻՒԿ. (Տիգրանին ցատկրած միջոցին)
Տիգրա՞ն էֆէնտի. ի՞նչ կ'ըլլաս կոր (Արգիլելով)
խելքի՞դ եկար, Տիգրա՞ն էֆէնտի. Տիգրա՞ն
էֆէնտի. խելքի՞դ եկար, ի՞նչ կ'ըլլաս կոր։

Տիգ. (Նստելով) Նստէ՛ Աննիկ, Նստէ՛ Փառք
քեզ Աստուած. փա՛ռք քեզ Աստուած. . .

ԱՆԻՒԿ. Փա՛ ի՞նչ կայ որ, ըսէ նայիմ. ի՞նչ
ունիս ի՞նչ եղաւ։

Տիգ. (Ոյելով դէպի վեր յառած վանկ վանկ
արտասանելով) Աս կը նի կը կը նար ժա մա-
նա կին դիս թու նա ւո բել։

ԱՆՆԻԿ. (Քովկանի) Աստուած իմ. խեն...
թե ... ցեր ... է...

ՏԻԳ. (Ուանց Աննիկին նայելու եւ ծանր
ծանր) Աս նոյեմին կրնար զիս թունաւորել:
կինա անոր խորհուրդով կրնար զիս մահացնել:
Փառք քեզ Աստուած. փառք քեզ Աստուած.
փառք քեզ...

ԱՆՆԻԿ. (Քովկ փուրալով) Տիգրան Էֆենտի,
կաղաշեմ. Աստուծոյ սիրուն ըլլայ. զիս կը
վախցնես կոր. ի՞նչ կայ. ի՞նչ եղաւ.

ՏԻԳ. (Չեռին բաշելով ու իովք և սեղնելով)
Նստէ՛ որ ըսեմ, նստէ՛, նստէ՛... (Նիրհելու պէս,
զորիչ բիկնարոնին վրայ դեպի հետ կը ձգէ)

ԱՆՆԻԿ. (Վախնարով բոլորտիկ կը հայի):

ՏԻԳ. (Ետկուելով) Աննիկ. ա՛լ գաղտնիք չի
չի մնաց. ամէ՛ն բան պիտի պատմեմ քեզի:
Դուն այլեւս տեւական կերպով Սիրվարդիս
խնամակալուհին ես, և ասկէց զերջը ա՛լ պատ-
ճառ չունիմ անոր մասին այնքան խիստ հսկո.
Պութիւն կատարել տալու Մտի՛կ ըրէ: Ասկէց
16 տարի առաջ ամուսնացայ այս տանը մէջ
Զարոհիին հետ: Աներս ու զոքանջս 500ական
ոոկի տուին կնոջս. ես ալ ըսլոր ունեցածս հա-
նեցի անոր տուի: Մեր մեղրալուսինը Փարիզ
և Մարսիլիա անցուցինք. կինս քիչ ժամա-
նակուան մէջ սահելու տրամադիր ըլլալուն
ապացոյցները տուաւ: Վերադարձանք հոս,
Պոլիս. անուշիկ ձագուկ մ'ունեցանք Սիրվարդը
Տղեկը, հազի՛ւ մէկ տարու կար՝ զրկուեցաւ մօր-

մէն: Զարուհի այս մարդասպան նոյեմիին
կարգադրութեամբ 0ննիկին հետ փախաւ գնաց,
հետ տանելով 1500 ոոկիի չափ գոյք ու դը-
րամ: Եփաթած միջոցիս՝ ազգիկս՝ աչքիս լոյսին
պէս սիրած Սիրվարդս մէկ տարեկան հասակին
մէջ, տարի աներոջս տունը ձգեցի. իջայ մա-
ղազան որ քիչ մը ստակ առնեմ. աներս ետե-
ւէս հասաւ, զիս անկէ վանտեց. յուսահատե-
ցայ կեանքէս. ինքզինքս ծովը նետեցի; հանեւ
ցին անկէ, ազատեցին զիս և սկսայ թա՛փա-
ռական պտտիլ քաղաքէ քաղաք: Վրաս գլուխս
թափթիած, Մարսիլիայի փողոցները կը գե-
գերէի. մտազրաղ վիճակիս մէջ կառքի մը տակ
մնացի, նուազեցայ. զիս առեր տարեր են
տուն մը. հոն վէրքերս քննեցին տեսան որ
ծանր բաներ չեն: Այդ տան սպասաւորը խըզ-
ճաց վրաս ու գնաց որ ինծի ապօւր մը եփէ,
յանձնարարելով նաեւ որ գուռը բանամ երբոր
զարնուի: Հոն նատած՝ բազգս կ'ողբայի: մուրա-
ցիկ մը եկաւ զիս նախատեց՝ համբերեցի.
սպասաւորը զիս ծաղքեց՝ հանգուրժեցի. վեր-
ջապէս նամակատան ցրուիչն եկաւ, սա նամա-
կը՝ (Դրանեէն հանելով եւ կարողին համու-
րելով) Ա՛լս, մութէն լոյսը հանող, թշուառին
կե՛անք եւ ազատութիւն պարզեւող Աստուած,
գժբաղդութեան ճամբով ու բարիք կը զրկես
եղեր մարդուս. և ի՞նչ բարիք... շնորհ. Երկ-
նային շնորհ... (Եփորելով) հե՞ն կ'ըսէի... այս՝



այս նամակը բերաւ, ինծի տուաւ ցրուիչը, զիս տանը սպասաւորը կարծելով՝ 8Ե՞ս, կնոջն հասցէն կը կրէ՝ այսօրուան դատապարտեալ Նոյեմիին ստորագրութեան տակ . . . կարդամ. մտի՛կ ըրէ՛ (կը կարդայ բարձրաձայն)

Ամենասիրելի հարսա՝ Տիկին Զարուհի,

Մինչեւ հիմա մեզի շատ նամակներ գրեցի, բայց անոնց մեջ մեզի ցաւ պատճառող մասերը խնայեցի. թէպէս միս կողմէ, եղբօրս՝ Օննիկին կը տեղեկագրէի ամէն բան՝ կատարեալ մանրամասնորդեամբ։ Ասկէց ամիս մը առաջ, եղբօրս նասցէով գրած նամակիս պատասխան ուսացած ըլլալուս համար, կ'ենթադրեմ թէ անոր հետ գժտուած ես. ինչպէս քանի՛ անգամներ պատահեցաւ այս 3-4 տարուան մէջ. ուստի՝ սոյն նամակս ուղղակի բու հասցէիդ դրկելով, հետեւեալ կարեւոր տեղեկութիւնները կուտամ մեզի։

Մայրդ, ձեր մեկնած օրը, կարուածահար եղաւ ու մեռաւ. Ասուած լուսաւորէ հոգին. Հայրդ՝ Ավել աղան՝ իր կնոջ մահուան վրայ, անկողին ինկաւ, եւ, հակառակ հարտար բժիշկներու խնամքին, ասկէց իբր ամիս մը առաջ մեռաւ. Դո՛ւ ող ըլլաֆ. Ասուած ձեզի՛ երկար օրեր տայ. Աա՛ կարեւոր է ըսկը թէ՝ հայրդ, լուսահոգին իր բոլոր հարստութիւնը աղջկանդ՝ Սիրվարդին կտակեց. թէպէս բարեկամներու միջոցաւ շատ աշխատեցայ, որ մեզ ժառանգութենէ չի գրէ, բայց լուսահոգիին յամառ բը-

նաւորութիւնը գիտես արդէն, խօս մտիկ չըրաւ։ Հիմա, աղջկով՝ Սիրվարդը 5 տարեկան է եւ իմ բովս կը գտնուի ողջ առողջ եւ ձեռքի կը համբուրէ։

Նամակս ա՛նելուդ պէս, Օննիկին հետ միասին, փուրացէ՛ք Պոլիս գալ. Տիգրանէն ամենին տեղեկութիւն չունիմ. չորս տարի է որ անյայս է բոլորովին։

Նաև կարօսով կը համբուրէմ մեզ եւ եղբայրս. Ակնդէս սպասելով ձեր գալսեան,

Մնամ անմոռաց ընկերուիդիդ
ՆՈՅԵՄԻ

Մնացածը կը հասկնաս թէ աս նամակը առնելուս պէս՝ հասայ Պոլիս, աղջիկով՝ Սիրվարդը, որ 5 տարու եղած էր, առի աս բանտարկեալ Նոյեմիին ձեռքէն ու հաստատուեցայ աղջկանս, իր մեծ հօրմէն ժառանգած, այս տան մէջ՝ Աներոշմէս աղջկանս կտակուած հարստութիւնը աճեցուցի եւ բաղմացուցի մինչեւ այսօր։ Այս Նոյեմիին իմ անձնական թշնամիս էր. անկէ կը սարսափէի. և ո՛րչափ աղջիկս մեծնար, այնքան մտահոգութիւնս կ'աւելնար։ Ահա թէ ինչո՞ւ համար քենէ կը պահանջէի որ միշտ լաւ հսկես աղջկանս վրայ։

Աննիկ. Ըսել է, աս կնիկը ողջ է տակաւին։ Տիգ. Ո՞րը. Նոյեմի՞ն. իբր ոճրագործ մահուան պիտի դատապարտուի, կամ ցմահ բերդարգելութեան։

ԱՆՆԻԿ. ԶԵ՞ , ան քու կնիկդ...

ՏԻԴ. Զարուհի՞ն... ո՞վ գիտէ ուր մասց Ռ'վ կը մտածէ անոր վրայ: (Դուռը կը զարնուի) Բայց... Աննիկ, ինձի՛ նայէ, չըլլա՞յ թէ Սիրվարդին բան մ'ըսես. պէտք է որ անիկա իր մանկութեան մէջ մայրը մեռած նկատէ, առաջուան պէս. կը համկնա՞ս: (Կը մտնեն Զայր եւ Փաստան)

Կ. ՏԵՍԱԲՈՒ,

ՏԻԴԱՆ, ԶԱՐԱՐ, ՓԱՍՏԱԲԱՆ և ԱՆՆԻԿ

ՓԱ. Բարե՛ւ Տիգրան էֆէնտի:

ՏԻԴ. (Ուժի եղելով) Բարե՛ւ Մելիքեան էք. Հրամմեց'ք:

ՓԱ. Ի՞նչ լուր, նայինք:

ՏԻԴ. Գիտէ՛ք անշտաշտ, թէ ի՞նչ բանի համար ձեզի ձահճրոյթ պատճառեցի:

ՓԱ. Այո՛, (Կը հազայ եւ կը նսի)

ՏԻԴ. Ընդհան գատախաղին հետ տեսնուած և թուղթերն ուսումնասիրած էք եղեր: (Պօսք կը նսի)

ՓԱ. Այո՛:

ՏԻԴ. Սարգիս, Նոյեմի և Սպասուհին...

ՓԱ. (Ընդմիջելով) Արբաստաներները: Ի՞մ (Եղիորդը կը մարե)

ՏԻԴ. Ասոնց մէջ ոճրագո՞րծը ով է: Մեղապարտը ո՞վ է:

ՓԱ. Օրէնքին առջեւ, երե՛քն ալ, հաւասարապէս պատասխանատու են:

ԶԱ. (Մէջ ևետուելով) Ի՞նչ. Մելիքեան էֆէնտի: Պուշ ինձի այդպէս չէ՛իք ըսեր: Սարգիսը եւ սպասուհին անմեղ են, կ'ըսէիք:

ՓԱ. Կեցի՛ր բարեկամ: մի՛ աճապարեր, ընդհան գատախաղը երեքին դէմ ալ գատ բացած է: Կրնայ երեքն ալ գատապարտել տալ: (Զայր կ'այլայլի)

ՏԻԴ. (Հանդարտ) Խնդրեմ: Զեր կարծիքով ասոնցմէ ո՞րն է անմեղը կամ ո՞րն է մեղապարտը:

ՓԱ. Իմ անձնական համոզումն կ'ուզէք:

ՏԻԴ. Այո՛, Զեր անձնական համոզումը:

ՓԱ. Սպասուհին անմեղ կը գտնեմ: կամ, բո՛ւն ոճրագործին ձեռքը, անգիտակ գործիք մը: Գասն զի ան ո՛չ Սարգիսին մեռնելէն բան մը կ'ապասէ, ոչ ալ այդ ծեր. պառաւ էրիկ-ինիկէն: Յո՛ւն ոճրագործը նոյեմին է, շաքարը պատրաստեր եւ մէկ պնակին վրայ լեցուցեր է: Յետոյ շաքարին մնացորդը ամանին մէջ թունաւորեր, միւս պնակին վրայ լեցուցեր ու ի՛ր ձեռքով տարեր ամուսնոյն սենեակը գրեր է: որ գիշերը Սարգիսին կերցնէ: Բազզին բերմո՛ւնքը նայէ որ, ատ պնակը վա՛ր կուգայ ու մաքուր պնակը վե՛ր կ'երթայ, և ոճիրը կը գործադրուի՝ ակամայ՝ ուրիշներու վրայ: Հետեւաբար, Նոյեմի հարիւրին հարիւր կը գատապարտուի, իբր կանխամտածութեամբ ոճրագործ, հա՛մ:

ՏԻԴ. Սարգիսի ժամի՞ն:

ՓԱՍՏ. Սարգիս անմեղ է և եղածէն բո՛լորով վեն անտեղեակ. բայց պէտք է ասոնք որոշ ապացոյցներով հաստատել օրինական փաստեածով: Ես խօսք կուտամ որ, Աստուծով Սարգիսն աղատեմ:

ՏԻԴ. Եարդիսի պաշտպանութեան համար 20 լիրա որոշած էք եղեք: Ապահով էք թէ անմեղ է անիկա:

ՓԱՍՏ. Կը կրկնեմ, անմեղ է:

ՏԻԴ. Զեր իւստոնքը ամբողջապէս ե՛ս պիտի մէարեմ, փրկեցէք այդ անմեղը: Քանի որ դուք ալ այդպէս համոզուած էք:

ՓԱՍՏ. Շատ աղէկ կ: (Իր հազար) ը՛հը, ը՛հը:

ՏԻԴ. Սպասուհին արդէն կ'աղատի:

ՓԱՍՏ. (Խորհելով ու զուխը մէկ կողմ շարժելով) Շատ շատ, անդիտակ գործիք պիտի նըշկատուի, որուն պատիժը թեթեւ է, բան մը չէ: Տգեղ աղջիկ մը (Խնդալով) անոր համար ո՞վ պիտի ստակ վճարէ փաստաբանին:

ՏԻԴ. Դանք նոյեմիին, այդ թշուառ կնոջ կեանքը փրկելու միջոց մը պէտք է ստեղծէք, Մելիքեան էֆէնտի, անոր համար յիսուն սոկի վճարել աչք կ'առնեմ:

ՓԱՍՏ. Հարիւր սոկի ալ տաք, հնար չիկայ. (Ոսի կ'եղի):

ՏԻԴ. (Փաստաբանին ձեռքը բոլելով) Հարիւր լիրա պիտի վճարեմ, Մելիքեան էֆէնտի. խօսքս խօսք է. միջոց մը գտէք զայն փրկելու:

ՓԱՍՏ. Կա՛րելի չէ բարեկամս. ան իր ոճիրը

խոստովանած է արդէն, ինչպէս որ պէտք է:

ԶԱՅԻ. (Գրպաննը խառնելով) Այս 5 սոկին քեզի տար: Քանի որ փաստաբանին ծախքը վրատ առիր:

ՏԻԴ. Այդ 5 սոկին բանտր տար. երկուքը նոյեմիին տուք, երկուքը հոն՝ Սարգիսին եւ մէկ սոկին ալ սպասուհին:

ՓԱՍՏ. Մնաք բարով:

(Զայտու եւ Փաստաբան կը մեկնին):

ՏԻԴ. (Գրան մէջէն) Մելիքեան էֆ., փրկէնոյեմին, 100 սոկի կը վճարեմ եւ աւելի...

ՓԱՍՏ. (Գուրսէն) Անհնարին է բարեկամ. անհնարին:

ԱՆՆԻԿ (Տիգրանին բեւէն * բաշելով) Ասդին եկուր, խե՞նթ ես, ինչ ես. օտարին կնկան համար 100 սոկի ստակ կուտաս. չէ՞ որ անիկաքեզի մեծ չարիքներ հասցուցած է:

ՏԻԴ. Այս', բայց հոգի աղատելը մե՛ծ բան է:

ԱՆՆԻԿ. (Գլուխը շարժելով) Հոգի աղատե՞լ մի:

ՍԻՐ. (Գրան մէջ) Հա՛յրիկ. Հա՛յրիկ. անցեալ օր հետս խօսող կի՞նը տես. եկո՞ւր. շուտ եկուր որ տեսնես:

ՏԻԴ. (Գլուխը կը փութայ եւ կը դիսէ)

ՍԻՐ. (Հեռուն ցոյց տալով) Նա՛, նա՛, հայրիկ.

աս կինը. հոն կեցեր, մեր տունը կը դիտէ:

ՏԻԴ. (Գլուխը կախ առցեւը կը նայի)

ՍԻՐ. (Թախանձելով) Հա՛յրիկ. ան ո՞վ է.

Հա՛յրիկ ան ո՞վ է:

ՏԻԴ. Մի՛ հարցներ զաւակս. մի՛ հետաքըր-

քըրուի՞ր:



ԵՐԿՐՈՐԴ Ա.ՐԵ.ՌՈՒՍ.Ծ

Կ. Պղիս, Բերտ, Զարուհիի տան մէջ, աննշան կունկով շնկուած մենեակ մը, փողոցին վրայ նայող պատռւածներով :

W. SBUW.PUK,

ԶԱՐՈՒՀՅԱ յևոս ՍԻՐՎԱՐԴ և ՕՆՆԻԿ

ԶԱՅ. (Պատուհանին առջեւ նստած իւլիսի-
րելի) տասնը հինգ-տասնը վեց տարի է, քաշած
չարչարանքս մէկ Աստուած դիմէւ: Ի՞նչ էի,
ի՞նչ եղայ: Որո՞ւն մտքէն կ'անցնէր: Դրուածը
տեսնէի՛ չէի հաւատար: Ես, Բերայի ծանօթ
ընտանիքի մը շառաւիզը, նւիկ ազային ազջի-
կը, այս փլփկած տանը մէջ վարձւոր ըլլամ,
ա՛յս հայրիկ: Ի՞նչ ըսեմ: Չեմ ուզեր քեզ գե-
րեղբանիդ մէջ վրդովիլ, բայց այս անխելք
կարգադրութիւնդ որքան սուզի նստաւ ինձի:
Նա՛մ փաստաբաններու դիմեցի: բաւակա՞ն ծախս
քեր ըրբի: սակայն՝ ամենեւին միջոց մը չի գը-
տայ, ինքզինքս հօրս կամ ծնողացս իրք օրի-
նաւոր ժառանդ ճանչցնելու մասին: Հայրս, իմ

բացակայութեանս, ու'ր, ողջ կամ մեռած ըլլ-
լալէս. անտեղեակ բոլո՛ր հարատութիւնը օրի-
նաւոր եղանակով կտակած է իր թոռան՝ աղջ-
կանս՝ Սիրվարդին, անշուշտ այն մտածումով
որ չըլլա՛յ թէ Տիգրան՝ ան վատ աժուսինս տի-
րապետէ անոր եւ մայրազուրկ ձագուկս խեղճ
մնայ աշխարհիս մէջ՝ Զա՛ր լազգ, որ կը հա-
կառակի ինձի, ու այնպէ՞ս մը կ'ըլլայ որ՝
Տիգրան ինէ՛ առաջ կը հասնի, Պոլիս, կը գը-
րաւէ հօրս հարստութիւնը եւ խնամակալ կ'ըլ-
լայ զաւկիս ու անկէ մինչեւ այսօր, 10 տարիէ
ի վեր, այնպիսի՛ սեզմ ցանցերու մէջ կը պա-
հէ զաւակս որ, չեմ կընար ո՛չ անոր հետ յա-
րաբերութիւն մշակել, ոչ ալ ինքինքս յայտ-
նել անոր։ Երկու-երեք անգամ հանդիպում ու-
նեցայ աղջկանս հետ, ա՛ս, ան անուշիկ հը-
րեշտակը զիս իր դպրոցական բնիերու հիներէն
մէկուն մօրաքոյրը կը նկատէ եւ այնպէս կար-
ծելով կը տեսակցի ինձի հետ։ Թո՛ղ այնպէս
ըլլայ. բաւական է որ ես իմ նպատակիս հաս-
նիմ։ Քանի քանի անգամներ աղաչական նա-
մակներ գրեցի ամուսնոյ՝ Տիգրանին. քահա-
նան՝ տաներէց զրկելով զղջում յայտնեցի, ան
մերժեց զիս բացարձակապէս։ Պատրիարքարա-
նի միջամտութիւնն ալ օգուտ մը չունեցաւ,
երբ ես ստիպուեցայ գարձեալ 0ննիկին դիմել,
անոր խորամանկ մտածումներուն չնորհիւ աղջ-
կանս եւ ժառանգութեանս տէ՛ր ըլլալու համար։
Ես չար չե՛մ. Աստուած ալ զիտէ որ, իմ ոըր-

տիս մէջ ո'չ չարութիւն կայ, ոչ ալ չարագործութիւն. (Մոլորուն կերպով ոսիի եղելով) սա կայն... վերջապէս պէտք է ընդունիմ ու գործադրեմ օննիկին ծրագիրը. (Գաղտնի ըսելու պէս). ո՛ր եւ է կերպով վերջացնել Տիգրանին կեանքը, որով աղջիկս իր ժառանգովն ինձի կը մնայ, կամ փախցնել աղջիկս եւ անով ապրիլ ու վայելել ժառանգութիւնս... այսպէսով թէ՝ աղջկանս տիրացած կ'ըլլամ, որ առաջին բաղձանքս է, եւ թէ հարստութիւնս կրկին ձեռք բերած կ'ըլլամ։ Ուզիդ միջոցներն ապարդիւն եղան. այս անուղիղ միջոցները սակայն պիտի յաջողի՞ն արդեօք. (Զենքի երեսին դրած պահ մը իսկնանց մէջ, յետոյ կը ցատկէ յանկարծ եւ ոտիր զետիմը զարևելով ուժգին) Մա՞ս Տիգրանին. ես այս տունը յատկապէս այս նորատակին համար վարձեցի, (Վրէժինդրական ցաւմամբ պատուհանէն ցոյց տալով) ահա իմ հայրենական տունս, ուր ծնած եւ մեծցած եմ. եւ ուր հոգւոյս հատուրը կը մնայ բանտարկուած։ Ես անոր փրկութեան համար ամէ՞ն միջոց պիտի դորձագրեմ։ նա անգիտակ է իր վիճակին. նա պիտի գիտնայ ամէ՞ն բան եւ հօրը մերժած շնորհը, ինք՝ աղջիկս պիտի շնորհէ իրմով։ (Պատուհանին առջեւ կը նսի ու կը զառանցէ): Սիրվարդ. ես քու մայրդ եմ... զիս չե՞ս մեղաքընար... դուն իմ աղջիկս ես. ես քեզ շատ կը սիրեմ... դուն իմ... զաւակս ես...:

(Պատուհանին դուրս նայելով) Յէ՛ր Աստուած. օգնէ՛ ինձի. Տրեշտակս կուգայ. (Պատուհանին փեղկերը կը բանայ ահ ու դողով) Ծունկերս կը գողան... Տէ՛ր Աստուած...: (Պատուհանին դուրս կախուած. դողդոցուն շեշտով) Սիրվարդ. Օրի՛րդ Սիրվարդ. ինձի՞ նայէ. նե՛րս եկուր աղջիկս. ինչո՞ւ այդպէս աճապարանքով կ'անցնիս, կ'երթաս, առանց բոլորտիքդ նայելու։ Սիր. (Դպրոցական զիրք ու Տէտրակ ձեռիք բոևած ներս մտնելով) Բարի իրիկո՞ւն Տիկին։

ԶԱՐ. (Կը վագէ, կը համբուրէ աղջիկը ու անոր ձեռիքին բռնած կ'իշեայ արոտի մի վրայ) Աստուծոյ բորին. անուշի՞կ աղջիկս ի՞նչ ունիս. նստէ քիչ մը աղջիկս. Ո՞ւր ես գացեր այսպէս։

Սիր. (Նազակնով) Զէ՛, չեմ նստիր. Դպրոցէն կը դառնամ կոր։ Շարադրութեան դասատրւն նիւթ մը պատմեց, տուն պիտի երթամ, անմիջապէս գրեմ որ չի մոռնամ։

ԶԱՐ. Ի՞նչ նիւթ է աղջիկս. կարդա՛ նայիմ. Եղագուշ սիրեմ։

Սիր. Թէ ինչպէս մայր մը ինքինքը կը զոհէ իր զաւակը փրկելու համար։ «Մայրական գորով»։

ԶԱՐ. (Այժերը սրբելով) Մայրական գորով... Սիր. Ինչո՞ւ կուլաք Տիկին. յուղուած էք։

(Կը նսի բոլիկը)։

ԶԱՐ. Զէ՛ աղջիկս. միտքս բան մ'ինկաւ։

Սիր. (Մանկական արտասանութեամբ) Ի՞նչ. միտքդ բան մը ինկաւ։

ԶԱՅ. (Հիացական նայուածիով) Երանի՛ հօս-
րըդ Սիրվարդ. բայց մայրիկդ և չե՞ս մեղքը-
նար ան։

ՄԻՐ. (Ապշահար) ի՞նչ...

ԶԱՅ. Մայրիկդ ո՞ւր է. գիտե՞ս ան ո՞ւր է։

ՄԻՐ. (Տկար շեշտով) ԶԵ՞. չե՞մ գիտեր,
մեռած է ան։

ԶԱՅ. Մայրիկդ տեսած չե՞ս. լնա՞ւ չես յիշ-
եր ան. քեզի բա՛ն մը չե՞ն ըսեր անոր մասին։

ՄԻՐ. Հայրիկս արդիլած է. ատանկ բաներ
չե՞նք խօսիր։

ԶԱՅ. Քեզի բան մ' ըսեմ, քու մայրդ ողջ
է. մեռած չէ. Ան քեզ չափազանց կը սիրէ.
քու կարօտովդ կը մաշի. քեզի համար...

ՄԻՐ. (Ընդմիջելով) Ես այս իրիկուն հայրի-
կիս կը հարցնեմ. բայց ես գիտեմ, մայր չու-
նիմ. ես շատ պղտիկ եմ եղեր, երբ անիկա
մեռեր է։

ԶԱՅ. ԶԵ՞, հայրիկիդ բան մի՛ ըսեր. կամ
թէ երբոր գինով ըլլայ, այն ատեն հարցուր
որ քեզի պատմէ. Բու մայրդ ողջ է. մեռած
չէ. ասիկա լա՛ւ գիտցիր։

ՄԻՐ. Իմ հայրիկս երբէք գինով չէ եղած.
ան ինձի սուտ չի խօսիր. թէ որ մայրս ողջ
ըլլար՝ ան ինձի չժ՞ր ըսեր։ Ես մայր չունիմ։

ԶԱՅ. (Դարանին փոյք բղրածրար մի հա-
սկելով) Աղջիկս, քանի որ չես հաւատար իմ
խօսքիս... կեցի՛ր որ ըսեմ... ա՛ռ, սա գեղը
հայրիկիդ սուրճին կամ կաթին մէջ դի՛ր, որ

գինովսայ ու քեզի ըսէ քու մայրիկիդ ուր ըլ-
լալը եւ...»

ՄԻՐ. (Դեղի զննելով եւ լսդմիջելով) Աֆիօ՞ն
է այս Տիկին. իրագիտութեան մէջ դաս առած-
ենք ասոր վրայ։

ԶԱՅ. Այս՛, անոր պէս բան մը. դուն լե-
րանդ չի զարնես, աղջիկս. մարդու բան մի
ըսեր։ Ուրիշ օր մը մայրիկիդ պատկերը քեզի
տամ որ...

ՄԻՐ. (Դեղի գրպանը դնելով եւ լսդմիջելով)
Ո՞ւր է. տուր նայիմ. կ'ազաչեմ Տիկին. տուր
նայիմ. տեսնեմ մայրիկիս պատկերը...

ԶԱՅ. ԶԵ՞ աղջիկս. ուրիշ օր մը. հիմա չըլլար։

ՄԻՐ. Ո՛ւ տիկին մի՛... (Դեմքը ծուխոկե-
լով կը փղձկի)

ԶԱՅ. (Ողջագուրելով) Հոգե՞գ սիրեմ զաւա-
կըս. մի՛ լար, կուտամ. իրաւ որ վաղը կուտամ։

ՄԻՐ. (Ոչի ելլելով) Ես հիմա կ'երթամ.
վաղը գարձեալ կուդամ. թէ որ աս անդամ ալ
դիս խալես ու մայրիկիս պատկերը ինձի չի
տաս, հայրիկիս կ'ըսեմ, գիտցած ըլլաս։ Մը-
նաս բարով։

ԶԱՅ. (Չեռնեն բռնած միմյեւ դուռը բալե-
լով) կուտամ, աղջիկս. կուտամ։ Բայց դուն
աս բաներուն վրայ մարդու խօսք չպիտի բանաս-
րեւելով

ՄԻՐ. Շա՞տ աղէկ. շատ աղէկ (Կը մեկնի)

ԶԱՅ. (Դրան մեջ կը կենաշ. յետոյ զիյով բա-
րեւելով) Երթաս բարով աղջիկս. ցտեսութիւն-
(Ներս զալով եւ իմինիրեն) Եթէ մայր մը ինք-

շինքը կը զոհէ, իր զաւակը փրկելու համար, ես
աւելի՝ դիւրաւ կրնամ զոհել ուրիշ մը, իմ զա-
ւակը ձեռք անցնելու, անոր մեղրանոյշ շըր-
թունքէն մայրիկ կոչուելու, մի եւ նոյն ատեն
հայրենական ժառանգութեանս տիրանալու հա-
մար: (Ոսֆի զետիմը զարնելով ուժզին) Մա՞ն
Տիգրանին. Աստուած ալ դիտէ որ. իմ սրտիս
մէջ ոչ չարիք կայ, ոչ ալ չարագործութիւն.
(Կատաղօրէն) զաւակու կ'ուզեմ, զաւակու...:

Օննիկ. (Հապձեպով ներս կը մտնէ) Ի՞նչ ըրի՛
ի՞նչ եղաւ. յաջողեցա՞ր:

ԶԱՐ. Ե՛րբէք, ի՞նչ կ'ընեմ չի հասկնար կոր.
մայր չունիմ կ'ըսէ կ'երթայ:

Օննիկ. Է աղէ՛կ. ատիկա մէկէն չը՛լլար,
համբերութիւն պէտք է. հարկաւ կամաց կա-
մաց պիտի համոզուի, որ դուն իրեն մայրն ես:
ԶԱՐ. Ես աւելի՝ կտրուկ չմիջոց մը գործա-
ծեցի, որ մէկ ձայնով աղատինք:

Օննիկ. Ի՞նչպէս նայինք:

ԶԱՐ. (Դադտնի լուելու պէս) Բերած թոյնկ-
Սիրվարդին սուեկ որ հօրը խմցնէ եւ ամէն-
բան լմնայ: Աղէկ չըրի՞:

Օննիկ. (Ոսֆի ելլելով ցասմամբ) Ի՞նչպէս...
դա՛րձեալ սխալ, դա՛րձեալ սխալ: Աս ի՞նչ յի-
մարութիւն է պէ՛, աս քանի՞երորդ անդամն է,
որ մեր բոլո՞ր աշխատութիւնը պարապը կը հա-
սանք, ձգեցեր անխոհեմարար եթիէնին հետ

գացիր. Տիգրան ալ առիթ ունեցաւ յաջողու-
թիւնը ձեռք ձգելու: Հիմա, տակաւին ինքդին-
քըդ իբր մայր ընդունի՛լ չի տուած, ելար վեր-
ջին ընելիքնիս առաջ գործագրեցիր... ի՞նչ
գիտնամ. խենթութիւն է ասիկա. կնկան խել-
քով առաջնորդուիլը կատարեա՛լ անմտութիւն
է եղեր: Մե՛զք ինձի:

ԶԱՐ. Ինչպէս, ինչո՞ւ կը նախառես զիս:
Օննիկ. Կ'ազաշեմ, Աստուծո՛յ սիրուն, հիմա
այդ մարդուն մահ պատճառելով՝ վրէժինդ-
րութի՞ւն ընել կ'ուզես:

ԶԱՐ. Ամենևին. իմ միակ փափաքս աղջիկս
ձեռք ձգելս է:

Օննիկ. Բայց երբ անիկա քեզ չի՞ ճանչնար:
ԶԱՐ. Վերջէ՞ս ալ չը պիտի ճանչնայ:

Օննիկ. Տարակոյս չկայ. նախ թէ՝ ի՞նչպէս
պիտի հաւատացնես աղջկանդ, թէ՝ դուն իրեն
մայրն ես, և յետոյ դուն, քո՛ւ ձեռքովդ կու-
տաս թոյնը, անով կը մեռնի ամուսինդ, աղ-
ջիկդ ալ ատոր ականառես ու գիտակից կ'ըլլայ,
ու ետքը՝ իր աշքին լոյսին պէս սիրած հայրը
սպաննազ կինը՝ զքեզ իբր մայր պիտի ընդունի

ու քաւրի եկար» ըսէ. հէ՛. կը կարծե՞ս միթէ:
ԶԱՐ. (Զղջում յայտնելով) Իբա՞ւ ես. իրա-
ւունք ունիս սխալեցայ:

Օննիկ. Ի՞նչ օգուտ, սխալը ճանչնալէ յետոյ,
զայն դարմանելու միջոցը պէտք է խորհիլ:
ԶԱՐ. (Պշանդով) Խորհինք Օննիկ. խորհինք:

Օննիկ. (Մասիսի) Միջոց մը կայ. թէ որ
կարելի ըլլար առ աղջիկը վաղը ձեռք ձգել:
ԶՈՅ. Առկէ դիւրին ի՞նչ կայ. առատաւօտուն
դպրոց գացած ատեն մեր գրան առջեւն պիտի
անցնի. ներս կը կանչեմ զինքը:

Օննիկ. Պիտի կրնա՞ո համոզել որ մինչեւ
երկաթուղույ կայարանը՝ Միրքէծի քեզ հետ գայ
միասին:

ԶՈՅ. Այո՛. առոր համար խօսք կուտամ.
մայրդ Մագրի-Գիւղ կը գտնուի ը'սելուս պէս,
գոնէ հետաքրքրութեան համար մինչեւ հոն
կուգայ անշուշտ:

Օննիկ. Գժուա՛ր թէ յաջողիս:

ԶՈՅ. Ինչո՞ւ պէտք. ին'չ կ'ընեմ կ'ընեմ,
ես ան շոգեկառքին մէջ կը մոցունեմ:

Օննիկ. նա՛տ պէկ. երբ գուն այդ մասին
կը վստահացնես, ապահովապէս վաղը Փարիզի
ճամբան կը բոնենք: Բայց հիմակուհիմա չա-
նամ որ, առած թոյնդ չի գործածուի գոնէ
այս գիշեր:

ԶՈՅ. Ի՞նչպէս պիտի յաջողիս ատիկա ընել:

Օննիկ. Հիմա մութը կոխելուն պէս գուրս
տեմ, առանց երենալու. այս կերպով կ'ստիպեմ
հայրը որ գուրս ելլէ ու յանցաւորը բնտուէ և
խուսափի սոոյդ մահէ մը, քանի որ անկէ
մենք շահ չունինք, այլ՝ դիմա:

ԶՈՅ. Զըլլա՞յ թէ աղջիկս վախնայ բան, մը
ըլլայ: Լաւ մտածէ:

Օննիկ. Զէ, միայն թէ պիտի շփոթէ և միտ-
քը դրածը, այսինքն տուած աղետաբեր խոր-
հուրդգ պիտի յետածգէ:

ԶՈՅ. Ա՛խ Օննիկ, (Երեսը կամրժելով) շա՛տ
հնարագէտ ես:

Օննիկ. Մըկէ քանի մը ոսկի՛ տուր:

ԶՈՅ. Նո՞րէն ստակ, նորէն ստակ: ի՞նչ պիտի
ընես որ:

Օննիկ. Անցագիր պատրաստելու եւ երկա-
թուղիի տոմսակ գնելու համար, ստակ պէտք
չէ, հոգիս: Եկուր նայիմ (Չեռին ժաշելով)
եկո՛ւր, բա՛ց սա մնտուկդ: (Դուրս կ'եղեն)

ԶՈՅ. (Պահ մի վերջ ներս կը մտնէ եւ պա-
տուհանէն դիտելով ասդին անդին բաւական
ատեն կը դեգերի եւ գաղտագողի ծանր ծանր
արտասանութեամբ) Զըլլա՞յ թէ աղջիկս վախ-
նայ բան մը ըլլայ... (Վրէժինդրութեալի) Ա՛,
ապակիները կը կոտրաեն... Օ՛: հա՛տ մըն ալ...
(Սարսափով) փողոցին մէջ մարդիկ հաւաքուե-
ցան, փոխաներ կը վագեն... մարդիկ կը խըռ-
նուին հետզետէ... Տիգրան դուրս ելաւ...
ահա կը խօսի վոլխսներուն հետ... անոնց հետ
գնաց... ո՞ւր կ'երթայ արդեօք. հիմա որո՞ւ
վրայ կը կասկածի... հա՛, մարդ մը ձերբա-
կալեցին. (Դուռն ի վեր նայելով) ա՛խ Օննիկ
ուշացա՞ր. չըլլա՞յ թէ օձիկդ ձեռք տաս: (Պա-
տուհանէն նայելով): հաւաքուողները շարժիլ
մկան... ալ հանգարտեցաւ փողոցը... ամէն
մարդ իր ճամբան կ'երթայ:

ՕՆՆԻԿ. (Խոշոր ժայլերով վազելով եւ շատ ուրախ) Եղա՛ւ, Եղաւ, Լմիցաւ. Տիգրանի տան ապակիները կտո՞ր կտոր ըրի: Տանը մարդիկը բոլորն ալ դուրս թափեցան: Փողոցին մէջ խոռմը խումբ մարդիկ կեցած՝ զանազան մեկնութիւններ կուտան դէպքին:

ԶԱՅՐ. (Մրտադող) Տեսա՞ն, քեզ տեսնող Եղա՞ւ արդեօք:

ՕՆՆԻԿ. Ամենեւի՞ն. ամենեի՞ն:

ԶԱՅՐ. Է՞՞ աղէկ. սա կարասիները պիտի ծախէիր: Պատրաստուինք...

ՕՆՆԻԿ. Դուն մէկ բան ունիս բնելու, առ ամէնը ևս կը կարդադրեմ:

ԶԱՅՐ. Սիրվա՞րդը. առ դիւրին է: (Դուռը կը զարնոյի)

ԵՐԿՈՒՔԻՆ ԱԼ. (Ահ ու դողով) Ա՛խ, ո՞վ է...
ԶԱՅՐ. Գա դուռը բա՛ց քիչ մը:

ՕՆՆԻԿ. (Մէկ կողմ պահորցելու պէս) Դու՞ն բաց, դու՞ն բաց:

(Զարուիի կը բանայ եւ ներս կուզայ)

Բ. ՏԵՍԱՐԱՐ

ԵԱՅՆՔ ԵՒ ՄԱՆՈՒ

ՄԱՆ. (Մրտասովոր ուրախութեամբ, ներս մտնելով) Բարեւ Զեղ, բանտէ՞ն կուգամ. Նոյեմին ձեզի բարեներ ունի: Խնձի պատուիրեց եւ շատ աղաջց որ գամ Զեղ տեսնեմ: Քեզ կը ճանչնամ արդէն, Տիկին Զարուհի. պարոնն ո՞վ է:

ԶԱՅՐ. Օտար չէ:

ՄԱՆ. Անունն ի՞նչ է, ներեցէ՞ք, որովհետեւ գաղանի ըսելիքներ ունիմ. պէտք չէ՝ որ օտար ներ իմանան:

ԶԱՅՐ. Շատ աղէկ, հանգիստ ըրէք բարեկամ: Կը տեսնուինք:

ՄԱՆ. (Հապձեպով) Բայց խնդրե՞մ պարոն. Զեր անունը. Եթէ չէք ուզեր մեղ մինակ թռողութ վայրկեան մը:

ՕՆՆԻԿ. Բայց ի՞նչ հարկ կայ ատար Նոյեմին ի՞նչ որ ըստ ան ըսէ:

ՄԱՆ. ... Դուք Նոյեմիին եղբա՞յրն էք:

ԶԱՅՐ. Նստէ՞ք Պարոն, վայրկեան մը հանգիստ ըրէք: (Կը նստին) Դուք հիմա ուզզակի բանտէ՞ն կուգամ:

ՄԱՆ. Այս' տիկին, ես հիմա ուզզակի բանտէ՞ն կուգամ: Երեք ամիս է հոն էի դողութեան պատճառով: Գոնէ յանցա՞նք ունենայի:

ԶԱՅՐ. Ի՞նչպէս եզաւ որ Նոյեմին տեսաք բանտին մէջ: Կիներուն տեղը զատ չէ:

ՄԱՆ. Հա՛րկաւ զատ է, միասին կ'ըլլա՞յ: Բանտին բոլոր մարդիկն ալ գիտէին որ ես պիտի ելլեմ եւ օ՛ր առաջ զանազան տեսակ յանձնաբարութիւններ կ'ընէին ինծի: Այսպէս Նոյեմին ալ երէկ ինծի պատուիրեց որ, բանտէն ելլելու՞ս պէս քեզ գամ տեսնեմ:

(Զարուիիին նշանին վրայ Օննիկ դուռս կ'նվի:)

ԶԱՅՐ. (Աբոռը մօտեցնելով) Բաէ՞ նայիմ, ի՞նչ կ'ընէ Նոյեմին, ի՞նչ ըստ:

ՄԱՆ. (Յած ձայնով) Ասիկա Նոյեմիին եղա
բայրը պիտի ըլլայ:

ԶԱՐ. Այս՝ այս՝ անոր եղայրն է:
ՄԱՆ. Անունը,
ԶԱՐ. Օննիկ...

ՄԱՆ. Հա, ճիշդ է, անոր եղայրն է. ուշ
ըստ կանչեցէք, կանչեցէք դայն. անկէ գաղտնի
չէ ըսելիքս, մանաւանդ թէ նոյեմիին յանձ-
նաբարութիւնը աւելի իրե՛ն մասին է քան թէ
քեզի:

ԶԱՐ. (Դրան մէջէն) Օննիկ. ներս եկուր:
(Մասոյ սեղանին վրայէն առարկայ մը կը գլր-
պանէ. կը մտնէ Օննիկ)

ՄԱՆ. (Ոչին վրայ) Ինձի՞նայէ, պարոն Օննիկ.
պարապ տեղը ժամանակ կորսնցուցիք. հիմա
վայրկեանները, մասնաւորապէս քեզի համար,
թանկագին են:

ՕՆՆԻԿ. (Մրտադոր) Ի՞նչ կայ ո՞ր, ըսելիքտ
ըսէ, կ'աղաչեմ...

ՄԱՆ. Նոյեմին լարեւ խօսեցաւ. ըստ որ՝
Զեր ազգականները, ամէ՛նքն ալ, ձերբակալ-
ուած ու հարցաքննութեան ենթարկուած են,
թոյնը հայթայիժողը երեան հանելու համար:
Երմէն կրկին եւ կրկին պահանջած են որ թոյնը
իրեն ըերողը յայտնէ, լայց անիկա քու տալդ-
բոլորովին ուրացած է: Տարակոյս չկայ թէ
դուն ալ պիտի ձերբակալուխ այօք կամ վազը:
Եթէ կընաս, ասկէ փախչելուն ճա՛րը նայէ. իսկ
եթէ երէք յանկարծ ձերբակալուխ, չըլլայ:

ԹԷ թոյնը քու միջոցաւդ Նոյեմիին բերուիլը
խոստվանիս: Բոլորվին ուրացիք. հասկցա՞ր:
Հա, չի մոռնամ ըսելու թէ՝ քոյրդ ըստ որ,
անանկ ալ ինձի ազատում չկայ անանկ ալ կը-
սէին թէ 15 տարի բանտարկութեան պիտի դա-
տապարտուի:

ՕՆՆԻԿ. Վա՛ս քոյրս, վաս...

ԶԱՐ. Խեղճ Նոյեմի:

ՄԱՆ. Ես ալ շատ մեղքցայ, բայց ինչ օգուտ:
Եթէնտիմ ասանկ բաներու մէջ մարդ վարպետ
ըլլաւու է. ձիւնին վրայէն քալելու եւ նշան
ձգելու չէ: Ասոր հետ մէկտեղ ձեռքովն ըրաւ
ճիւովը կը քաշէ: (Դուռը կը զարնոի)

ԶԱՐ. (Պատուհանէն զլոյս դուրս հանելով
դուռը կը նայի, յետոյ անմիջապէս դառնալով
ձեռքը այժին դրած եւ զլոյս ետին ձգելով) ...
փոլիս մը. ա՞ն, ձերբակալում. Օննիկ:

ՕՆՆԻԿ. (Սարսափահար) Ձերբակալո՞ւմ...

ՄԱՆ. Ինձի նայեցէք. մի՛ շուարիք:

ԶԱՐ. (Աղայական) Այս՝ օգնեցէք մեղի պա-
րան. կ'աղաչեմ:

ՄԱՆ. Ինձի նայեցէք. հիմա ես կը յանձ-
նուիմ փոլիսներուն. անոնք զիս քու տեղդ կը
ձերբակալէն ու կը տանին. այս խարէութիւնը,
կամ իրենց կողմէ սխալումը մինչեւ որ երեան
ելլէ, 1-2 օր կը տեւէ եւ դուք այդ միջոցին
կընաք փախչիլ: Վճռեցէք, ժամանակ չունիք:

ԶԱՐ. (Թեւերը բանալով) Ահ՝ պարոն. ինչպէս
վարձատրեմ Ձեղ:

— 38 —

ՄԱՆ. ՎԵՌԸԸ, ՎԵՌԸԸ, ՀԻմա գնա՞ դուռը
բաց: (Զարուհի կ'երբայ բանալ)

ՄԱՆ. (Բաձկոնիք հանելով) Ինձի՞ նայէ Օն-
նիկ: շուտ: հանէ՛ սա հագուստներդ:

ՕՆՆԻԿ. (Ապշահար) Ի՞նչ բանի համար:

ՄԱՆ. Աստիկանները ձերբակալուելիք անձին
հագուստին-կապուստին վրայ տեղեկութիւն
առած կ'ըլլան ընդհանրապէս. ուստի աւելի
աղէկ կ'ըլլայ որ, քու զգեստներովդ յանձնուիր
անոնց, քու տեղդ, քու անունովդ: Շուտ
ըրէ. հիմա ներս կուգան:

ՕՆՆԻԿ. (Բաձկոնիք հանելով) Աղէ՛կ. աղէկ. սու:
(Դրսանելերի կը խորակի)

ՄԱՆ. (Չեռին խղելով եւ հագնելով) Զգէ՛
եղբայր. ամօթ է: (Բաձկոնիք ձեռիք տալով)
Բոնէ սա որ հագնիմ: (Օննիկ կը բռնէ Մանօլ
կը հագնի) Փողկապ մը...

ՕՆՆԻԿ. (Եր փողկապը կը խակէ եւ կուտայ)

ՄԱՆ. Թիկնո՞ց. շուտ ըրէ. ժամանակ չունինք:

ՕՆՆԻԿ. (Կը փորբայ բերել խվի սենեակէն)

ՄԱՆ. (Խնձիրեն) Նոր փեսայի պէս հագուե-
ցայ... եւ ասիկա գողութիւն չի սեպուիր: Զգէ՛
որ ինքն իր կամքովը կուտայ ամէն բան:

ՕՆՆԻԿ. (Թիկնոց մը բերելով կը հացնէ
անոր)

ՄԱՆ. (Թիկնոցը շոյելով) Օխ. սա աղէկ
վայլեց: (Օննիկին մէսը խղելով) Շարժէ քիչ
մը եղբայր:

ՕՆՆԻԿ. Ի՞նչ կ'ուզես. բոլոր ըսածներդ տուի:

— 39 —

ՄԱՆ. Պարապ խօսք մի՛ ըներ. հանէ՛ գա
կոշիկներդ. նայիմ ոտքս կ'ըլլա՞ն:

ԶՈՒ. (Դրան մէջ կենաղով ապշած) Ա՛տ ինչ
է. սա ի՞նչ կերպարանք է:

ՄԱՆ. Լուէ Տիկին. ձայն մի՛ հաներ. քու
խելքդ չի հասնիր: (Ֆէսը զլոյիս դնելով) Քանի
որ Եաղճի հասանին տեղ՝ Պալճի հասանը բանտ
կը մտնէ, Մանօլն ալ՝ Օննիկին տեղ, սստի-
կաններուն կը յանձնուի այսպէս:

ԶՈՒ. (Առաջ զալով) Բայց տե՛զը չկայ ատանկ
բաներ և սխալ մամբ զարկին դուռը, Օննիկը
հարցնող փնտուող չկայ:

ՄԱՆ. (Դեպի դուռի խոյանալով) Ատ աւելի
աղէկ, տիկին. ես հիմա կը հասկնամ:

ԶՈՒ. (Դրան խղելով) Հո՛ս եկուր...

ՄԱՆ. (Դանակ խաշելով) Ետ կեցի՛ր...

ԶՈՒ. (Կ'ընկերկի մարձակելով) Ա՛հ. մի՛...

ՕՆՆԻԿ. (Նստած տեղը սարսափահար) Ա՛ս
իրա՛ւ. գող է եղեր...

— Ա Ա Ր Ա Գ Ո Յ Բ —

Սիր. (Գիրը յաշելով) Ես հայրիկիս գերը
չե՞մ ճանչնար, աս անոր գի՞րն է նայէ:
(Կը ևետէ նամակը):

Օննիկ. (Նամակն առնելով գետնէն) Կարելի
է որ գրադրին գիրն է. բայց հայրիկդ կար-
գացեր, ստորագրեր ու քեզի զրկեր է...
ցըուիչը բերաւ, փօսթաճին: Մտի՛կ ըրէ, նայէ
ի՞նչ կըսէ. (Գիրը կը կարդայ):

Սիրելի՝ զաւակս, բաւական ժամանակ եղաւ
որ ինէ հեռացեր ես. իմացայ թէ մայրիկիդ
ովզն ես ու շա՛ս հանգիս ես...

Սիր. Հապա՛, հապա...

Օննիկ. (Կը շարունակէ)

Միւսիւ Օննիկին նետ ամուսնացիր, ու նետը
մեկտեղ, մայրիկդ ալ ա՛ռ, եկուր: Հոն պարզ
պասկ մ'ըրեմ, վերջէն նոս մեծ հարսնիք եւ
խնջոյք կ'ընենին: Սիրելի աղջիկս, երկու աշխերդ
կը համբուրեմ. մայրիկիդ եւ Օննիկին՝ բարեւ
կ'ընեմ:

Նայէ՛, նայէ՛. ասիկա հայրիկիդ ստորագրու-
թիւնն է:

Սիր. (Ասիերը գետինը զարնելով) Չե՞մ ուզեր
չե՞մ ուզեր, չե՞մ կարգուիր, ես գպրոց պիտի
երթամ, չե՞մ ուզեր, Հայրի՛կ, չե՞մ ուզեր,
(Զարուհիին վրայ յաշելով) Ո՞ւր է մայրս, ինչո՞ւ
չե՞ք ցուցներ, քանի որ հայրս ալ գրեր է թէ՛
մայրիկիս քովն եմ, հապա ո՞ւր է անիկա,

ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

Փարիզ, Զարուհիի տան մէջ անհան կահերով շա-
կուած անհակ մը. փողոցին վրայ բացուած պատու-
համարով: Պատին վրայ ասրձանակ մը կայ կախուած:

Ա. ՏԵՍԱՐԱԿ

ՍԻՐՎԱՐԴ, ԶԱՐՈՒՀԻ և ՕՆՆԻԿ

Սիր. (Ասիի վրայ) Ես գիտէի որ մայր չու-
նիմ. զիս խարելով առիք հոս բերիք որ մայրս
տեսնեմ. քանի՛ օր է զիս վար գրեր էք հոս.
Հիմա հայրս դիս կը փնտուէ. նախակս ինչ
ըրիք. Ես անոր մէջ գրած էի հայրիկիս թէ
Մաքրե-գիւղ կը գտնուիմ. դուք այնպէս ըսիք.
անիկա թէոր նախակս առած ըլլար՝ գիշերով
պիտի գար զիս առնէր ձեր ձեռքէն: Դուք իմ
նամակս զրկած չէք եւ թէ ասիկա շատ հեռու
քաղաք մ'ըլլալու է. Յ-4 օր ճամբորդութիւն
ըրինք երկաթուղիով: Ստախոսնե՞ր:

ԶԱՐ. (Նստած) Աղջիկս, նախակտ զրկեցինք,
պատասխանն ալ առինք, կ'ըսենք, չես հաւա-
տա՞ք. նայէ՛, հայրիկիդ նամակը (Գիր մը կուտայ)

ինչո՞ւ համար չէք ցոյց տար ինձի, ի՞նչ գել
մարդիկ էք դուք: (Կ'սկսի լալ)

ԶԱՅ. Մայրիկդ ես եմ սիրան աղջիկս, չե՞ս
տեսներ թէ քեզ որչափ կը սիրեմ, զաւակս,
մի' լար, հաւատա՛ ինձի. Հայրիկդ՝ իմ ամուս
սինս ալ արդէն գրեր է ահաւասիկ:

ՍԻՐ. ինձի թուզի տուէք. գրիչ տուէք,
պահարան տուէք. Հայրիկիս այս գիշեր նա-
մակ մը գրեմ, ըսեմ իրեն որ՝ Հայրիկ, ես
քեզ կ'ուզեմ, աս մարդուն հետ չեմ կարդուիր.

ՕՆԻՒԻ. Է՛, Հայրիկդ թէ որ ուրիշ նամակ
մալ գրէ ու ըսէ որ ինձի հետ կարգուիս,
կ'ընդունիս. այնպէս չէ՞ անուշիկ նշանածու:

ՍԻՐ. Նշանածդ մի... մեռնիմ չեմ ուզեր քեզ:
ՕՆԻՒԻ. ինչո՞ւ, չի հաւնեցա՞ր ինձի:

ՍԻՐ. Ա՛չ, ամենեւին, գուն՝ ստախօն, խա-
րեւայ, սրիկայ մարդ մըն ես:

ՕՆԻՒԻ. (Ապտակը բանալով վրան կը բալի)
Որո՞ւ դէմ կը խօսիս այդպէս. հիմա քեզ...

ԶԱՅ. (Յատկելով երկուին մէջտեղ կեցած,
բառնցիր վերցնելով դէպի Օննիկը) ՕՆԻՒԻ...

ՕՆԻՒԻ. (Պատին վրայ ցոյց տալով) կը տեսնե՞ս
աս ատրճանակը. ասիկա քեզի համար կ'սպասէ,
դիտցած ըլլաս:

(Սիրվարդ կորայ դողահար)

ԶԱՅ. (Զգածուած) ԵԿՈ՛Ր զաւակս անոր հետ
մ' իյնար, եկուր իմ անուշիկ աղջիկս. ԵԿՈ՛Ր.
նամակ մ' ալ գրէ Հայրիկիդ, բայց այս անգամ

ի՞նչ որ ըսէ պիտի ընես, Հայրիկիդ կը հնա-
ղանդիս այնպէս չէ՞:

ՍԻՐ. (Վեր վեր Ակտուելով) Հայրիկս կուզեմ,
Հայրիկս. թո՛ղ տուէք զիս. ես կրնամ Հայրիկիս
երթալ, ես կերթամ. (Դէպի դուռը կը բալի)

ՕՆԻՒԻ. Սա դունէ՞ն դուրս չես կրնար ելլել,
գիտցած ըլլաս, յոյսդ կտրէ՛, քուկին հայրէ՛
ալ հոս է, մայրդ ալ...

ԶԱՅ. (Սիրվարդին ձեռին բաշելով) ԵԿՈ՛Ր,
քեզի թուզի տամ որ նամակ գրես զաւակս.
(Եկրրան) Ո՞ն խենդ է անոր հետ մ' իյնար:

ՕՆԻՒԻ. (Մտախոհ կ'երթեւեկի սենեակին մէջ)

ԶԱՅ. (Եերս մտնելով) Ինձի նայէ՛ Օննիկ,
երկար բարակ խօսքերով զիս համողեցիր որ,
աղջիկս քեզի հետ ամուսնանայ, ես ալ հաւա-
նութիւն տուի՝ յուսալով որ անիկա միշտ քովս
պիտի ունենամ: Սակայն, այս բանին համար
թէ որ բանութիւն բանեցնես, ես իմ զաւկիս
տէրն եմ, գիտցած ըլլաս, և թէ իմ դիսկիս
վրայ չի կոխած աղջկանս մէկ մազին անդամ
չես կրնար գաջիկ, աս ալ լաւ զետեղէ մտքիդ
մէջ ու անոր համեմատ շարժէ:

ՕՆԻՒԻ. Զարուհի՛, ինչո՞ւ վաս կ'ըլլաս.
սկսուած գործ մը գլուխ հանելու է: Դուն
ակսուած գործ մը գլուխ հանելու է: Դուն
աղջիկդ ունենալ կը բաղձայիր, ահաւասիկ փա-
փաքիդ հասար: Ես ալ անոր հարստութեանը
փաքիդ հասար: Ես ալ անոր ծնելէն առաջ. թո՛ղ
աչք ունէի, նոյն իսկ անոր ծնելէն առաջ. թո՛ղ

որ ես ալ իմ նպատակիս հասնիմ. ընդհակա-
որ ես ալ իմ նպատակիս հասնիմ.

ուակն օդնէ՛ ինծի որ յաջողիմ ու հետդ միասին
վայելենք զայն:

ԶԱՅ. Եա՛տ աղէկ, ամէ՛ն կերպով օդնեմ
քեզի. Բայց աղջկանս վախ ազդող բռնութիւն
ներդ դիս կը սարսափեցնեն:

ՕՆՆԻԿ. Ասոր գիւրիւը կայ, հոս տեղ Փառ
ոիդ է, շատ բան կարելի է ընել, ո՞վ որու...
ԶԱՅ. Ի՞նչպէս:

ՕՆՆԻԿ. Սիրվարդը հետո կ'առնեմ...
ԶԱՅ. Ե՛ս ալ մէկտեղ:

ՕՆՆԻԿ. Հապա տեսա՞ր մի. չես թողուր որ
գոնէ յատակագիծս բացատրեմ, վստա՞ն եմ որ
պիտի հաւնիս: Սիրվարդը կ'առնեմ հետո, կը
տանիմ, հոս Փարիզի գեղերը. հոն ամայի լեռ
ներուն մէջ... կը հասկնա՞ս. թէ որ համողուեց
աւ ու կինս եղաւ, ես ալ հարստացայ գուն
ալ. իսկ եթէ յամառի... մինակս կը դառնամ
քոլդ:

ԶԱՅ. (Վախնալով) Բայց աղջիկս լեռներուն
մէջ միս մինակ...

ՕՆՆԻԿ. (Ընմիջելով) Դառնալէս յետոյ կը գտա
նենք անոր տարեկից աղջիկ մը...

ԶԱՅ. (Հաշիս պահանջելու պէս) Բայց իմ
աղջիկս:

ՕՆՆԻԿ. (Բան մը պիտի ըսէ սակայն յի հա-
մարձակիր:)

ԶԱՅ. (Կատաղութեամբ վրան բաղելով) Ինծի
նայէ ՕՆՆԻԿ. ինծի նայէ, քուկին աչքերդ կը
փորեմ! քեզ եղունգներով կը խեղդեմ! ակ-

ուաներովս կտոր կտոր կ'ընեմ քեզ թէ որ աղ-
ջիկս անուշութեամբ կընաս համողել, աղէկ,
ապա թէ ոչ զիս իմ խելքիս թո'զ այսչափ:

ՕՆՆԻԿ. Բայց...

ԶԱՅ. (Չեռիլ բռնիցի վեր առած) Այսչ'փ.
կ'ըսեմ քեզի:

ՕՆՆԻԿ. (Մեղմ) Բայց թէ որ չի համուշու,
վերջապէս քիչ մը խստութիւն...

ԶԱՅ. Ա. Տենեւին, ամենեւին, հասկցա՞ր.
կորսուէ՛ սըկէ, գնա՛ անկողինդ մտիր, ես իմ
աղջկանս տէր եմ, ա՛լ քեզի չեմ վստահիր.
աղջկանս գ-բան առջեւ շա՛ն պէս պիտի սպա-
սանակամ գիշեալ պիտի հոկեմ որ ան չիյնայ իմ
գիշեր յորեկ պիտի հոկեմ որ ան չիյնայ իմ
ճամշամ, գնա պառկէ՛. ես աղջկանս քով կեր-
թամ: (Զարուհի կը մեկնի)

ՕՆՆԻԿ. (Փնտնիրեն) Աս կնիկը արգելք պիտի
ըլլայ յաջողութեանս. հիմա կը հասկնամ,
առաջ ասիկս մաքրելու ճարը նայիմ: (Կը մեկնի)

Բ. ՏԵՍՄԱՐՄԱՆ

Սիրվարդ յնուոյ ՕՆՆԻԿ և ԶԱՅՈՒՀԻ

ՍԻՐ. (Ենրս մտնելով, մամակ մը կը գրէ,
պահարանին մէջ կը դնէ, ու հետեւել հաս-
ցէն գրելով կը կարդայ բարձրամայն)

Մեծապատիւ

Տիգրան Էֆ. Պօղոսեան

Կ. Պոլիս-Բերա

Սիր. (Խնձորեկն) Օ՛խ, ինչ աղուսո՞ւ նամակ
մ'է աս, մեղքը որ ձեռքս կը դողայ, գիրս
գէշ եղաւ. բայց՝ հոգ չէ Այս գիրս հայրեկիս
համելուն պէս, անպատճառ կուգայ զիս
կ'առնէ: (Նամակը գրաւանը կը գետեղէ)

Օննիկ. (Ներս մՏնելով կամաց կամաց կը
յառաջանայ դեպի Սիրվարդ)

Սիր. (Յանկարծ ետին կը դառնայ եւ սար-
սափահար փախչելով) Ո՛խ մայրիկ, կ'սպաննէ
կո՞ր...

ԶԱՐ. (Կը ևետուի ներս խեղակորոյս. կ'իշնայ
աղջկանը վրայ զորովանօֆ եւ զլուխը Օննիկին
դարցուած ու կատղած) Մարդոց ամէնէն վա՛տը.
անմեղ աղջկանս արիւնը մտնելուդ համար.
պէտք է որ ես մեռած ըլլամ արդէն: Ինչպէ՞ս
ձեռքդ վրայ կ'երթայ այս հրեշտակին արիւնը
թափելու: վա՛տ. սոսորին:

Օննիկ. (Այլայլած) Զարուհի, սիրելիս դու՞ն
ալ տղայ եղար, ու՞ր է գանակ, ու՞ր է զէնք.
ինչո՞ւ պիտի սպաննեմ, այս իմ նշանածն չէ՞
ժիթէ. (Գլխու նշան կուտայ որ «այո» ըսէ)

ԶԱՐ. Հապա ի՞նչ գործ ունիս հոս գիշեր ատեն
եւ ինչո՞ւ սարսափեցաւ Սիրվարդ:

Օննիկ. Ահ, գու գիտես արդէն միտքս...
միայն թէ կեցի՛ր որ օրիորդին հասկցնեմ: (Կա-
կազելով) հոս իրեն գալուս պատճառը (Զարուհի
կը հանդարտէ, ես կուզայ) նամակ մը կը գրէր,
ուղեցի կարդալ. (Սիրվարդ գրաւանէն նամակը
կը հանէ ու ժողը կը խորէ առանց նշանաւե-

յու. նամակը հանած միջոցին, ժամանակին զա-
րուիկին սացած բոյնին բղբածրարիկն ալ դուրս
կ'եղէ ու գետին կ'իշնայ) բայց՝ հազիւ թէ ոտքս
սենեակէն ներս դրի, սկսաւ դիւահարի պէս
պօռալ:

Սիր. Սու՛տ է, ու՞ր է նամակ. ես նամակ
գրեցի՞:

ԶԱՐ. Հա՛, աղջիկս, գրած նամակդ տեսնե-
լու համար է եկեր. ինչո՞ւ կը վախնաս, ես հոս
եմ, ես քու պաշտպանդ եմ, մայրդ եմ, հա-
ւատու, վատահէ՛ ինծի, զաւակու:

Սիր. Չեմ ուզեր, չեմ ուզեր, ես հայրիկս
կ'ուզեմ, հայրիկիս պիտի երթամ: (Կուլայ):

ԶԱՐ. Հա՛ աղջիկս. հա. (Նշան կուտայ Օն-
նիկին որ մեկնի) գրէ՛, նամակ գրէ հայրիկիդ.
ես վազը կը զրկեմ անոր եւ չուտ մ'ալ պա-
տասխանը բերել կուտամ: Ես Օննիկը աղէկ է,
բարի մարդ մըն է, անկէ մի՛ վախնար. հետը
անուշ անուշ խոսէ, սիրուն աղջիկս (Զենիով ե-
րեսի կը շոյէ, Սիրվարդ ձեռնը անդին կը մղէ)
առիթի պէս կը հասնիմ, գուն հոգդ մ'ըներ.
մի՛ վախնար: Գրէ՛ աղջիկս գրէ, ինէ ալ բարեւ
գրէ հայրիկիդ հա՞, չի մոռնաս: նա, թուղթդ
գրէ հայրիկիդ հա՞, առ նորէն գրէ որ, վազն առ-
տու ինծի տաս որ զրկեմ: (Կը մեկնի)

Սիր. (Գետին ինկած բոյրը կ'առնէ. կը
բանայ ու զանձ գտածի պէս այլերը փայլեցը-
բանի) Է՛ս, ա՛լ նամակ գրել չուզեր, ասիկս

աս կնկանը տուած գինովցնող գեղն է, հիմա
ես գիտե՛մ ընելիքս. կեցէք դուք. Զեր երկու-
քին ալ խերը պիտի անիծեմ, բանաւորներ,
խոնարհեցէք տկարին առջեւ, Աստուած անոր
հետն է: Ալ ազատ եմ հիմա. ախ մէյթը Հայ-
րիկ դանայի՛... (Սիրվարդ կը մեկնի):
(Զարուհի եւ Օննիկ կը մտենի)

Դ. ՏԵՍԱԲՈՅՆ

ՕՆՆԻԿ և ԶԱՐՈՒՀԻ

ԶՈՐ. (ՄՏԱԼԵՂՊ) Աս աղջիկը հացէ՛, ջրէ կը տ-
րեցաւ, գիշերներն ալ քնացած չունի. Խելքս
գլուխ կը թուցնեմ կոր. թէ որ այսպէս շարու-
նակէ՝ տարակոյս չկայ թէ հիւանդ պիտի ըլլայ:
ՕՆՆԻԿ. Բա՞ն մ'ալ ըլլար, հոգդ մ'ըներ:
ԶՈՐ. Աս ո՞րչափ խօսք, ո՞րչափ աղաչա՞նք
ու պաղատանը ու դարձեալ օդուտ մը չի քա-
ղեցինք. ալ ճարս հատաւ, ինչ ընելիքս չեմ
գիտեր:

ՕՆՆԻԿ. Այսպէս թէ որ քու խելքիդ հետեւ-
ւինք, ապահով եղիր թէ՛ բնաւ յաջողելիք չու-
նինք. ոչ քե՛զ պիտի ճանչնայ իր մայր. ոչ ալ
զիս պիտի ընդունի իր ամուսին: Հետեւաբար
հօրդ այն ահագին հարստութիւնը տեւականա-
պէս ձիգրանին տրամադրութեան տակ պիտի
մնայ, դուն ալ ասդին ինչ կ'ըլլաս եղիր:

ԶՈՐ. (ԳԱՆԳԱՏԵՂՊ) բայց թէ որ քու խել-
քիդ հետեւինք, վախի, սարսափի ու սպառնա-

լիքներու տակ ճնշելով՝ աղջիկն երեք օրէն գե-
րեղման կ'իջեցնես:

ՕՆՆԻԿ. Դու միշտ այդպէս սխալ կը դատես
իրերը. չես խորհիր թէ այս աղջիկան վնաս հաս-
ցնելու ի՞նչ պատճառ ունիմ ես. ընդհակառակն՝
անոր ողջութենէն է որ յաջողութիւն կ'սպա-
սենք մենք:

ԶՈՐ. Ասկայն լունութեան կերպերէ՛դ կը
զարհուրիմ:

ՕՆՆԻԿ. Ա՛յ. Քիչ մը խստութիւն եւ քիչ մը
անուշ խօսքեր գործին լաւ կերպարանք մը
կուտան եւ մարդը կը հասցնեն իր նպատակին:

Այս միջոցը չես թողուր որ գործադրեմ:
Վատահ եմ թէ այս կերպով պիտի կրնամ աղ-
ջիկդ համոզել որ քեզ իրը մայր ընդունի եւ
զիս իրը ամուսին: Այն ատեն երկուքնիս ալ մեր
զիս իրը ամուսին: Այն ատեն երկուքնիս միա-
նպատակին հասած կ'ուլանք եւ երեքնիս միա-
սին դուն, ես և Սիրվարդը կ'երթանք կը հաս-
ապուինք Պոլիս՝ նոյնիսկ հօրդ տանը մէջ ուր
հիմա Տիգրանը նստած է առանց երբէք ի-
բաւունք ունենալու:

ԶՈՐ. Ակ, արգեօք պիտի ըլլա՞յ այդ օրը...

ՕՆՆԻԿ. Հետեւէ՛ խորհուրդիս, մէկ ամիսէն,
միայն մէ՛կ ամիսէն պիտի յաջողինք կատարե-
լապէս:

ԶՈՐ. (Թուխմ օրօրեղով) Բու խորհուրդնեւ-
րուդ հետեւելով չէ՞ր որ աս փորձանքներու մէջ
ինկայ:

ՕՆՆԻԿ. Չէ՛, այդպէս անցեալը յիշեւը աղէկ

բան չէ, անցածը անցած է, ոչինչ պատճառՆերով իրար չի ցաւցնենք նորէն. հիմա ներկան ու ապագան նայինք:

ԶՈՐ. (Պաղ վերաբերութով) Ներկան ու ապագան նայինք (Կոնակը դարձնելով կը մեկնի):

ՕՆՆԻԿ. (ԵՏԵՒԵԱ) Աւ՞ր կ'երթաս կոր, խօսքը լմցա՞ւ հիմա:

ԶՈՐ. (Անտարբեր, առանց ետեւը դառնալու) Լմցա՞ւ, լմցաւ: (Կը մեկնի)

ՕՆՆԻԿ. (Բազկարուին վրայ ընկողմանած ծրագիր կը պատրաստէ). Այս... օր Զարուհին դուրս կը զր...կեմ: Սիր...վարդին հետ մի...նակ կը մը...նամ հոս: Քիչ մը լո... նութիւն եւ քիչ մըն ալ սէր ցոյց կուտամ: Կը ջա...նամ որ ան իր կամ...քովը յանձնուի ինձի: Հապա եթէ չընդունի... թէ որ... մինչեւ վերջը յամառի, (Ճեղը կը փոխէ) Հապա եթէ չընդունի... կը խզդեմ զայն, պարտէզը կը թաղեմ ու փախաւ գնաց կ'ըսեմ: (ՈՏԻ ցատկելով) Աս աղէկ: Ծրագրիս երկրորդ մասը: Սիրվարդը թաղեցինք: Վերջէն, վերջը... (Որագ արագ ժայելով ու խօսելով) Գտնենք Հայ աղջիկ մը, անունը գնենք Սիրվարդ, անոր հետ ամուսնանամ ու երթամ Տիգրանին դէմ դատ բանամ ու հարստութիւնը ձեռքէն կորզեմ, քանի որ Սիրվարդին կտակուած է անոր բոլոր ունեցածը: (Պոռալով) Զարուհի, Զարուհի:

Դ. ՏԵՍԱՐԱՆ

ՆՈՅՆԲ ԵՒ ՍԻՐՎԱՐԴ

ԶՈՐ. (Չեռիլ ամանով սուրձ բոնած ներս մննելով) Սիրվարդ, ու՞ր ես աղջիկս, եկուր սուրձ խմենք, կաթ առնե՞մ քեզի: (Սիրվարդ դուրս կուգայ սենեակին):

ՕՆՆԻԿ. ԱՌ Զարուհի, սու՞րձ եփեցիր, շատ շնորհակալ եմ. Սիրվարդ, գաւաթները բեր. կեցիր ես կը բերեմ. (Օննիկ գաւարները կը բերէ, Զարուհի սուրձը երեք գաւարի մէջ կը լեցունէ, Սիրվարդ կ'առնէ իր սուրձը եւ կը յաշուի մէկ կողմ:)

ԶՈՐ. (Սուրձն առնելով կը մասի) Քո՞վս եկուր աղջիկս. ինչո՞ւ այդպէս հեռաւ կը նստիս: (Դուրը կը զարնուի) Ո՞վ է արդեօք: (Դուր կը վազէ):

ՕՆՆԻԿ. Նայիմ ո՞վ է ասիկա. (Կ'երայ դրան մէջ կը կենայ: Սիրվարդ պահած բոյմը, ձարապիկ բայց անաղսուկ կերպով, երկու գաւարների մէջ կը լեցունէ ու տեղը մասած հանդարտիկ խմել կ'սկսի իր սուրձը:)

ՕՆՆԻԿ. (Կը դառնայ. ոՏԻ վրայ սուրձը խըմնելով աճապարանօյ) Տան տէրն է, ամսական կ'ուզէ անտարակոյս: (Կը մեկնի)

ՍԻՐ. (ԵՏԵՒԵԱ նայելով մասած տեղէն ձեռի կուրծին սուրձին) Օխ... օխ... օխ...

ԶԱՅԻ. (Կը մՏնէ բարկացած) Անպիտան մարդ
գիտէ որ ստակ պիտի ուղեմ, կը ձգէ դուրս
կ'ելլէյ. բայց ես այսպէս չէի ըներ 1500 սո-
կիներս ծախսեց, մսխեց, լմնցուց։ Հիմա աղա-
մանդներս, զարդեղէններս ծախելու վիճակին
հասայ եւ ո՞վ գիտէ, օր մը... (Սուրճն առնե-
րով ու նորէն վար դնելով) Աս սուրճն ալ պա-
զեցաւ. ալ չի՝ խմուիր։

ՍԻՐ. Նորէն եփե՞մ Տիկ'ին։

ԶԱՅԻ. (Քովիմսի) Ելլեմ սնտուկս նայիմ, բան
մը կա՞յ ծախուելու, ստակ պէտք է։
(Քովիմսին անենեալի կ'երթայ)։

ՍԻՐ. (Ոսիի ելլերով) Հա՞՞ . Ճիշդ ժամանակն է
փախչելու. գեղեցիկ առիթ մըն է ասիկա։ Դըու-
ները բաց են. Օհնիկ գնաց. աս կինն զբաղ-
ուած է։ Այսո՛. Ես կրնամ փախչիլ ասկէց։ Անդամ
մը որ յաջողիմ դուրս ելլել՝ հանդիպող մարդոց
ուաքերը պիտի պլուիմ. իմ արցունքներս, աղա-
շանքներս պիտի լուրին անապակոյս (Քովիմցը
վեր առած, պատմանեներուն վրայ յարձակելով
բայց առանց զարնելու) Սա ապակիները վերէն
վար ջարդ ու փշուր ընեմ. յիմարական միջոց-
ներով հանրութեան ուշադրութիւնը հրաւիրեմ
վրաս. ստիպեմ կառավարութիւնը որ զրկեալին
օգնութեան հասնի. ո՞ւր են ստիկանները. մի-
թէ անոնք արդարութեան պահապանները չե՞ն.
պարտաւոր չե՞ն պաշտպանել զիս այս անդութ-
եւ անդգամ դաւաճաններուն գէմ։ (Քովորտիմ
հայելով) Ճի՛շդ ժամանակն է փախչելու։ (Ոսիի

Ժայրերուն վրայ կոխելով հազիւ դուրս ելած՝ եւ
կ'իշեայ սարսափած) Ա՛ պարոն, դուք հո՞ս
էք եղեր։

ՏԱՆ. (Դուրսէն) Այս օրիորդ, տիկինին հոս
կ'սպասեմ, այսօր անպատճառ ստակ տալու է.
եթէ չէք ուղեր որ խաղք ու խայտառակ ըլ-
լաք թաղին մէջ։

ԶԱՅԻ. (Առանց երեւելու) Սիրվա՛րդ. ու՞ր
կ'երթաս կոր, նե՛րս եկուր նայիմ։

ՍԻՐ. (Ենու զալով) Հոս եմ տիկինն, հոս եմ,
մի՛ վախնար, չեմ վախչիր։ (Սիրվարդ իհս ա-
րագ շարժումով նամակը ծոցէն կը հանէ. իր
բաշկինակին ծայրը բակելով, դողդոցուն ձեռ-
իով 40նոց մը կը հանէ ու նամակը համբուրե-
լով դրան մէջ կ'եղի) Կ'աղաւեմ պարո՞ն. կընա՞ք
սա նամակս նամակատուն ձգել։ (Կուզայ եւ
ժողովուրդին դառնալով) Ախ, օգնեցէք ինծի,
փրկեցէք զիս այս գաղաններուն ճիրաններէն։
Օգնութիւնն, օգնութիւնն...»

- 1 -

Ա Ա Ր Ա Գ Ո Յ Յ Բ

- 2 -

— 55 —

սրի'կայ. ժամանակին ինծի համար հոգի' կուտայիր, ամէ'ն վտանգ աչք կ'առնէիր, հիմաքիչ մը նեղութեան չի կրցար գիրանալ, ու ձգեցիր գացիր: Ես ալ կը կարծէի թէ՝ օրինաւոր ամուսինի պէս, հետո պիտի ըլլայ մինչև վերջը... իրաւ յիմար եմ եղեր. ապուշ ու շատ պարզամիտ Մեղք. հաղար մեղք. խաշերայ, անպիտան, սրի'կա՛յ: (Դրան զանգակը կը լասի: Գուրս եղելով) Ո՞վ է արդեօք... Աստուած իմ. ծունկերս կը դողան. 0ննիկը

ՀԸԱՄՅ

ՏԱՆ. (Դուրսը) Բարե՛ւ տիկին. տեսա՞ր: Ես քեզի չըսի՞...


ԶՈՅ. Նե՛րս եկուր: մի' պուար. ներս եկուր: (Կը մժնեն):

ՏԱՆ. Ի՞նչ պիտի պուամ. (Դրան մը հանելով) Ձեզի ըսի արդէն թէ աս մանեամբ հանելով) Ձեզի ըսի արդէն թէ աս մանեամբ մը ապէկ չերեւիր. դու պնդեցիր թէ կը աշքիս ազէկ չերեւիր. դու պնդեցիր թէ մօրմէդ մնացած է, եւ ապահով ես թէ՝ կեզծ չէ և քորերն ալ թանկադին են: Ո՞ո հիմա, չէ և քորերն ալ թանկադին են: Ո՞ո հիմա, իսերը տես: Մէկ ֆրանք անգամ չ'արժեր. կեզծ է, բո՛լորովին կեղծ... .

ԶՈՅ. Ի՞նչ կ'ըսէք Պարսն, 1000 ֆրանքէն աւելի կ'արժէ, առած ժամանակս սակերիչներուն գնահատել տուի...

ՏԱՆ. (Ընդլիջելով) Այդպէս մի' խօսիք Տիկին. ապա թէ ոչ պիտի ըսեմ թէ զիս ապուշ շիս պիտի ըսել կը դնէք, քթիս խնդալով տունս ձրի շիս տեղ կը դնէք,

ԶՈՐՈՐԴԻ ԱՐԱՐՈՒԱԾ



Նախորդ արարուածին գոյքերն ու տեղը անփոփոխ:

Ա. ՏԵՍԱՐԾ

ԶԱՐՈՒՀԻ, յետոց ՏԱՆՏԵՐԸ և ՍԻՐՎԱՐԾ

ԶՈՅ. (Արողի մը վրայ ինկած) Քանի՛ օր եղաւ երեւան չելաւ. չի հասկցուեցաւ թէ ի՞նչ եղաւ 0ննիկ... բայց ի՞նչ պիտի ըլլայ. բաւական ուսումնասիրեցի էրիկ մարդիկը, շատ բաներ անցան գլխէս. անոնք ժամանակ մը կինը կը յարգեն, կը պաշտեն և օր մըն ալ այսպէս ոտքի տակ կ'առնեն կ'երթան: Գեղեցկութիւնն ալ տեւական յարդ չունի եղեր, անոնց քովչէա: ստակ. թէ որ ստակ ունենա՛ս, աղէկ. բայց եկուր տես որ մէ'կ ստակ չի մնաց քովս. զարդեղէներս ալ կամաց կամաց կը հատնին կոր. ա՛լ ինքինքս կը շիոթեմ...: Աղէ'կ ա, գէշաղէկ էրիկ մարդ մ'էր քովս. պէ՞տք էր որ զիս ասանկ երեսի վրայ թողուր: Անպիտան

կը նատիք. և կամ թէ . . . խաբուած էք. չարաշ
չար խաբուած էք:

ԶԱՅ. Ա՞ն պարոն. մի՛ ըսէք այդ:

ՏԱՆ. Իրականութիւնը՝ Տիկին:

ԶԱՅ. Զոյդ մը ապարանջան ունիմ. բերեմ:
տեսէք . . . թէոր գործերնուդ կուգայ՝ զահոնք
ծախսնք. ես Զեր տան վարձքը չի վճարելու
կողմը չեմ, միայն թէ այս օրերս քիչ մը
ստակի մասին նեղութեան մէջ եմ:

ՏԱՆ. Թէ որ անո՞նք ալ աս ապրանքն են,
պարապ տեղը մի՛ յոդնիք:

ԶԱՅ. Ո՛չ. ո՛չ. բերեմ, տեսէք անդամ մը:
(Բերել կը վազէ):

ՏԱՆ. (Իմինիրելի) Կատարեալ փորձանքնիս
դուանք աս կնոջ երեսէն. բան գործ չունիս,
դնա՞, եկուր որ տան վարձք գանձես. այսչափ
դժուարութեամբ առնուած ստակին մէջ ի՞նչ
խեր կը մնայ: (Կը մասի)

ԶԱՅ. (Արկղիկ մը ձեռից մտնելով) Պա՞րոն,
մանեակիս կեղծ ըլլալուն հաւատա՛լս չի գար:

ՏԱՆ. Թողք քու ըսածիդ պէ՛ս ըլլայ:

ԶԱՅ. (Արկղիկէն համելով) Աս ապարանջան-
ները . . .

ՏԱՆ. (Զմելով) Ասիկայ սոկի է. բայց
յայտնի է թէ քարերը սոււտ են, պակի՛:

ԶԱՅ. Ի՞նչ կ' ըսէք. հիմա խելքիս կուգայ:

ՏԱՆ. (Խոժող դէմիով) Ատանկ բան ընելու
տեղը չկայ:

ԶԱՅ. Աս մատնինե՛րը . . . սա մանեա՛կը . . .
սա ապարանջանե՛րը . . .

ՏԱՆ. (Մէկիկ մէկիկ ձեռի առնելով ու մէկ
կողի ձգելով) Ասոնք բան մը չեն արժեր, Տի-
կին. զիս պարապ տեղը կ' դրազեցնէք:

ԶԱՅ. (Քենոն նազակիով հաւայելով զարդե-
ղէնները) Ես այսօր շուկայ կ' երթամ, ասոնք,
ամէնն ալ ոսկերչի մը ցոյց կուտամ . . . Զիս
կասկածի մէջ ձգեցիք:

ՏԱՆ. (Թերեւ իստորեալի) Տիկին Զարու-
հի. ասոնք ամէնն ալ ոսկերչի ձեռքէ անցած
են արդէն. ոմանք բոլորովին կեզծ են. մէկ
երկուքին ալ քարերը հանուած ու տեղը ապա-
կիի կոտրներ գորուած են: Գոզդուած են պար-
զապէս:

ԶԱՅ. Բայց ասանկ գողութիւն անկարելի է . . .

ՏԱՆ. (Ընդմիջելով եւ ոսիի ելլելով) Ի՞նչ որ
է Տիկին. շատ խօսեցանք. հիմա ինձի ի՞նչ
պիտի ըսէք. այսքա՞ն ժամանակ է կը խար-
խըրէք զիս, տան վարձքը այսօր վճարելու էք
այլեւս:

ԶԱՅ. Այս քարեկամս. այսօր սա գոյքերէս
բան մը ծախեմ և ձեր տան վարձքը վճարեմ
որ, գուռք ալ հանգիստ ըլլաք, մենք ալ . . .

ՏԱՆ. (Պուալով) Վերջացուցէք, Տիկին.
այդ ծախեմ-փոխեմները. խաղի՞ էք ելեր ինձի
հետ: Տան վարձքը պէտք է վճարէք, կամ
հետ: Տան վարձքը պէտք է վճարէք, կամ
առանց ժամանակ անցնելու ուրիշ տեղ մը

վոխաղըուիք Ես պէտք չունիմ Զեզի պէս կառ-
կածելի վարձակայներու:

20. (Հանգստի կերպ զայտումներ կ'ու-
նենայ) Ո՞չ կ'աղաքե՞մ...

ՏՕՆ. (Ծարունակելով անընդհատ) Քու կերպարանքու արդէն ցոյց կուտայ քու ի՞նչ բարի ծաղիկ ըլլալու ո՞ւր է, հոս աղջիկ մը կար, մանկամարդ աղջիկ մը, որ ազնուութեան տիւպար մը կ'երեւայ, Բագինին առջեւ քաշուած զո՞ն մը, Տիգրան Պօղոսեանի աղջիկը, որուն ի՞նչ կերպով ձեռոք անցուելուն և զայն ի՞նչ նպատակի գործածելնուդ մասին բառ մը չես կընար բաել:

ԶԱՐ (Դաշտուելով) Կ'աղաքէմ, մի՛ դրստար-
տէք դիս, ան իմ հարազատ աղջկաս է:

ՏԱՅ. (Գրպանէն լրազիր մը հանելով) Եւ յետոյ, ի՞նչ է աս խորհրդառոր հատուածը, որ ոստիկանութիւնը կ'ղբաղեցնէ քանի՛ օրէ ի վեր՝ անմե՛ղ մարդոց գլուխը փորձանքի մէջ խոթեւով։ Տե՛ս, կարդամ, մտի՛կ ըրէ։

Չերքակալման հրամանագիր նաևուեցաւ,
Լարէ փողոցին անկիւնը սրբարանապէս Կավրի-
ելի դէմ, որու խանութին մէջ ասկէ բանի մը օր
առաջ օսարական մը յանկարծաման եղած էր,
ինչպէս գրած էին արդէն :

Գիակին վրայ կահարուած՝ պաշօնական
թենութեամբ հասկցուեցաւ թէ՝ յիշեալը սուրբին
մէջ խառնուած խիս ազդու դեղով մը բունա-

տրուած էւ հինգ վայրկեանի մէջ անօնչացած էր,
առանց բառ մի խոկ արտասանելու բովիններուն:

Կը լսեմ նաև թէ՝ նոյն խանութին յահա-
խորդներէն տասեր, ինքնաբերաբար դատարան
դիմելով՝ իր վկայ լսուելին պահանջած էն,
յայտարարելով թէ՝ իրեմի նոն կը գտնուէին, երբ
օսարականը, մոլորուն բայլերով եւ գրեթէ պա-
ղած աչքերով, սրճարան մտաւ ու արողի մը
Վրայ ինկաւ եւ մնաց անշարժ, դեռ որ՝ եւ է
բապէջի բերանը չի դրած:

(Երագիրը կը ձգէ սեղանին վրայ) Կը տես-
նե՞ս թէ որքան միջոցներ ունիմ քեզ սատիկա-
նութեան յանձնելու. և սակայն մաքուր արիւն
մը կրելուս համար է որ քեզի հետ այսքան
մեզմօրէն վարուեցայ. Հիմա. Տիկէ՞ն, հաւա-
քէ՞ ինքինք. ամփոփուէ՞ և լաւ խորհէ. քե-
զի երկու ժամ միջոց կուտամ որ, շուտ, կարասի-
ներդ առնես ու հեռանաս իմ տունէս. Երկու
սատիկաններով պիտի սպասեմ սա մօտակայ
սրճարանը և ծիչդ 2 ժամ վերջը անոնց հետ
միասին պիտի գամ տանս բանալին պահանջե-
լու քենէ. (Սիրվարդ ներս կը մտնէ)

ԶԱՐ. (ՔԵՎԻ ՍԵՆԵԿԱԿՐ ԵՐԹԱՂՈՎ) ՎԵՐՏ.Ք պաշ
բոն. կ'աղաւեմ. սպասեցէ.ք վայրկեան մը:
Մի՛ երթաք:

ՏԱՅ. Ապահով եղիր օրիսրդ, քանի մը օր
առաջ ինծի տուած նամակդ տեղը հասած է:
ՄԻՐ. (Խօշ շարժումնի մի եւ խանդավառ

բովի փութաղով) իրա՛ւ կ'ըսէք պարո՞ն. ըսել է
հայրիկո պիտի գայ:

ԶԱՅ. (Ներս մՏԱԵՂԱՎ) Պա՛րո՞ն, առէք սա 20
Քրանքը, մնացածն ալ կը վճարեմ մէկ-երկու
օրէն:

ՑԱՆ. (Գորս ԵՂԵՂՈՎ) Ես ստակի պէտք չու-
նիմ Տիկին. Երկու ժամէն՝ կուգամ տանս բա-
նալին առնելու կամ քեզ ձերբակալել տալու:

ՍԻՐ. (Նազեղաձեմ կ'երբայ պատոհանին
առջին կը մասի)

Բ. ՏԵՍԱՐԱՐԱ

ԶՈՐՈՒՀԻ և ԱԽՐԱՎԱՐԴ

ԶԱՅ. Միրվա՛րդ. ա՛ղջիկո. չիմացա՞ր ի՞նչ
ըսաւ տանտէրը: Երկու ժամուան մէջ պէտք է
փոխադրուինք այս տեղէն: Գոնէ դո՛ւն մեզքը-
ցեր զիս, զաւակս. դթա՛ վրաս, մխիթարական
խօսք մը ըրէ, ի՞նչ կ'ըլլայ:

ՍԻՐ. (Խղձալի) Ե՛ս ալ մէկը կուգեմ որ զիս
մխիթարէ, տիկին: Բոլոր գիշերը ան կորսուած
սրիկա՛յ Օննիկիդ արհաւիրքը քունս կը խոսվէ,
զիս խղգելու սպառնալիքով. ցորեկը այս բան-
տիս մէջ ըրած սրտագին ազօթքներս բնաւ լը-
սելի չեղան. աղաշանք ու պաղատանքներս օ-
դուտ չըթին: Եւ ալ ուժաթա՛փ եղայ, կ'երեւի
թէ մահս մօտ է:

ԶԱՅ. Ի՞նչ կ'ըսես հոգիս, իսենթեցա՞ր:

ՍԻՐ. Օննիկին ըրած գողոթիւններուն ես

տեղեակ եմ. որովհետեւ ես գիշերները չէ՛ի
քնանար. չէի կրնար քնանալ: Ան կ'ելլար գի-
շերը, բանալին գրպանէդ առնելով զարդե-
ղէններդ կը խառնչտկէր: Ես մէկ կողմէն վա-
խէս չէի կրնար ձայն հանել, միւս կողմէն ա-
տով կը յուսադրուէի թէ քիչ ժամանակէն ու-
նեցած գոյքերէդ պիտի զրկուիս, սնանկանաս
ու ստիպուիս աղատ թողուլ զիս. որ հօրս գիրկը
վերադառնամ: (Տիառ շեշտով) Բռնաւորները,
քեզի պէս արիւնկպակ դաւաճանները թշուա-
ռութեան առջեւ միայն գլուխ ծռելու կը պար-
տաւորուին: Հիմա դուն սնանկացած ես, ա՛լ
ուտելու հաց չունիս. զիս քեզի հետ ապրեցնե-
լու միջոց չունիս: (Խրատական շեշտով) Ուստի
քեզի կ'առաջարկեմ որ, թողում աս կեանքը,
— հօրս սեղանին աւելցուկները քեզի պէս քանի-
նե՛ր կը կշտացնեն-երթանք Պոլիս, բարեխօսեմ
հօրս մօտ, որ քեզի դէմվըէժխնդիր ըլլայ այս
արարքիդ. համար: Անիկա բարի է, հայրս ան-
սահմա՞ն կերպով բարեսիրտ մարդ մ'է. խօսք
կուտամ քեզի որ քեզ վարձատրել տամ հայրի-
կիս, երբ զիս անվասս կերպով իրեն վերա-
դարձնես:

ԶԱՅ. (Հեկեկաղով) Ա՛տ քու լեզուներդ կ'ու-
տեմ զաւակս. ա՛լ բաւական է, ալ բաւական է:
Գո՛ւն ալ օր մը մայր պիտի ըլլաս. կնոջ մը
հոգին, մօր մը սիրտը այդպէս չեն ճմէր քարի
տեկին: Գէմին ձեռփերուն մէջ առած կ'իշնայ ա-
րոնին վրայ եւ կուլայ դառնապէս:

Սիր. (Անհոգ կերպով պատռհանեն դիտելով
ու հեղնելով) Կնոջ մը սիրաը չե՞ն ճմլեր քարի
տակ. Հօր մը սիրաը կարելի՛ է ոսնակոխ ընել.
ինծի պէս մայրազուրկ աղջիկ մը ներելի՛ է
հօրմէն ալ զրկել, բայց կնաջ մը սիրաը՝ չե՞ն
ճմլեր եղեր քարի տակ...

ԶՈՐ. (Հեկեկանիթերով կ'ընդմիջէ Սիրվար-
դին խօսքը)

Սիր. (Պահ մը լոելէ վերջ ինժնիրեն) Ուշափ
հետաքրքրական պիտի ըլլար, որ ինծի պէս
աղջիկ մը ունենայիր ու գային զայն ո՞ր եւ է
միջոցով ձեռքէդ յափշտակէին եւ քեզ բա՛ցը
թողէին... անդո՛ւթ, անխի՛զն կին. պիտի կըր-
նայի՛ր արգեօք ապրիլ այն ատեն: Ի՞նչպէ՞ս կը
դիմանայ հայրս այս վշտին... Ա՛խ. հայրի՛կ:
(Այժեր սրբելով պահ մը լու կը մնայ անրար
կը դիտէ պատռհանեն: Հեռուն նշանած մէկը
ձանձնալու ջանիքը կ'ընէ, Զարուհիին վրայ յա-
ձախ զաղագողի ակնարկներ ձգելով եւ յան-
կարծ ոսժեր գետինը ու ձեռժեր պատռհանը
զարնելով կը պօսայ ուժզին)

Հայրի՛կ. հայրի՛կ...

ԶՈՐ. (Այս յարակի վրան. անր թերէն ու
մազերէն բաշելով ես կ'առնէ պատռհանեն)
Ասդի՛ն եկուր, մի՛ պօռար, խենթեցա՛ր աղջիկ.
ի՞նչ է՛լնես կոր:

Սիր. Բա՛ց դուռը. հայրի՛կս, հայրի՛կս ե-
կաւ. Բա՛ց դուռը. (Կնոջ թերերուն մէջին մո-

դուրելով մէյ մը դուռը, մէյ մը պատռհանը
կը վազէ, գոյելով անդադար եւ աղեկտուր)

Հայրի՛կ, հայրի՛կ:

ԶՈՐ. (Կ'արգիլէ զայն և կը չանայ լոեցներ.
իսկ Սիրվարդ. զգիսած ու ձարահաս պատէն
կը խաշէ ատրանակը. Զարուհի կը բոնէ անր
թեր. ատրանակը կը պարպուի օդին մէջ ու
ձերթէն կ'ինայ գետին: Սյս միջոցին դուրս
դրան ուժզին հարուսածներ կը սրուին. ձարա-
դիններ կը լսուին անկէ. դուռը կուրուելով կը
բացուի եւ Տիգրան կը մսնէ ներ. միջդեռ
մայր եւ աղջիկ կը մարտնչին զիրկլինդիառն:

ԶՈՐ. (Ալուսինը տեսնելուն կը փոռի գե-
տին շանրահար)

ԶՈՅՅՐ. ԵՒ ԴԱԽՅՅՐ (Զիրար կ'ողջազուրեն
«ՀԱՅՐԻ՛Կ. ԶՈՒԿՈՒՌ» բառերը կ'արձագանցեն
անդադար:) (Ներս կը խոժեն երկու ուսիկան-
ներ եւ Տաւետերնը):

Գ. ՏԵՍԱՐԱԿ

ՆՈՅՆՔ, ՏԻԳՐԱՆ, ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ և ՏԱՆՏԵՐ

ԱՄՅԻԿ. (Ներս մսնելով) ԿԵցէ՛ք, ԿԵցէ՛ք,
կատղա՛ծ սիրահարներ. նա՛խ ստուգենք թէ այս
զէնքը որու՞նն է հոս, եւ թէ այս ինկած դիա-
զէնքը ո՞վ է: Ո՞վ պատճառ եղաւ այս կը-
կին հերոսն ո՞վ է:

Տիգր. Ե՛ս, պա՛րոն, ես:

Սիր. Ե՛ս, Ե՛ս...

ԶԱՅԻՆ. (Յաշօնակցին ուղղելով) Գրէ՛ ուրեմն
պարո՞ն ոստիկան. (Միւս ուսիկանը գրել կ'սկսի)

Տիգրիկ, Մէռսրի փողո՞ց, թիւ 15 տաճ
մէջ օսարական մը եւ գեղեցիկ ու մատղաւ աղ-
ջիկ մը, մէջ տեղի անօւնչ ինկած (Զարուհին
դէմքը նկատելով) իբր 35 տարեկան կին մը:

Պատօնիաները զէնքի ձայն առնելով ներս մաճ
նոր կուրուած դրնելն: Նախնական բնիութեան
մէջ սոյն երկու անձեւն ալ առանց դժուարու-
թեան խոսովանեցան թէ՝ ինկած կինոց մահուան
պատճառն իրենին են: (Դառնալով Տիգրանին)

Յանոն օրինաց կը ձերբակալեմ զՁեզ Պարո՞ն:

Տիգ. (Զարուհին դէմքը կ'անցնի ու յարգա-
կան, լուրջ իսլարհութիւն մը ընելով) Տանս
բանալին տուր Տիգին:

ՎԱՐԱԳՈՅՔ

Սիր. Ո՞չ պարոն. Հայրս անմե՞զ է:

ՈՍՏԻԿ. Ինչպէ՞ս... Չեր հա՞յրը:

Տիգ. (Մրժեղութեամբ) Ինձիւ նայեցէք պա-
րոն. պահականո՞ց երթանք, հոն արդարու-
թութիւնը երեւան կուգայ:


ՈՍՏԻԿ. Ուրեմն պէտք է ստոյգ կերպով խոս-
տովանիլ թէ՝ այս զէնքը որունն է եւ ո՛վ գոր-
ծածեց դայն այս խեղճ կնոջ վրայ:

Սիր. Պա՛րոններ. այդ զէնքը այս տունին
կը պատկանի, և թէ ես՝ պարսպեցի զայն: Հայ-
րըս անմեզ է:

ՈՍՏԻԿ. Ուրեմն օրիորդ. ձե՛ր իսկ խոստո-
վանութեամբ, գո՞ւք ալ կը ձերբակալուիք: (Ու-
սիկանները կը հասնին ու քեւերէն կը բռնեն)

Սիր. Բայց ո՞չ, ոչ, ես յանցանք չունի՞մ:
(Կ'սկսի լալ).

ՀԻՆԳԵՐՈՐԴ Ա.ՐԱ.ՐՈՒԱԾ



Կ. Պողիս, Բերա, փողոցին մէջ. ձիւն կը տեղայ երկու կողմը տուներ և զոներ կ'երևեն:

Ա. ՏԵՍԱՅՈՒՆ

ԶԱՐՈՒՀԻ, յետոյ ԱՆՑՈՐԴՆԵՐ

ԶԱՐ. (Յնցուիներ հազած, դանդաղ բայլեռով, յանախ հազարով և ծանր ու շշտագին արտասանութեամբ) Ա՛յս ամենագէ՛տ Աստուած. Գիտես անշուշտ թէ ինչո՞ւ համար ապրիլ կ'ուզեմ տակաւին. ը՛հը, ը՛հը... այս թշուառ վիճակիս մէջ, ուր կեանքը ծանր բեռ մը եղած է ինծի: Եա՛տ անգամ մտքէս անցուցի անձնասպան ըլլալ. բայց զաւկիս սէրը, երեքմն զայն, փողոց՝ կառքին մէջ կամ զբօսատեղի մը, տեսնելու երջանկութիւնը ոյժ կուտայ ինծի և... ապրիլ կ'ուզեմ. ը՛հը, ը՛հը: Ամուսնէս լքուած, մարդոցմէ՛տ ատուած, այս անարդ գլիճակիս մէջ ապրիլ... բայց աղջկանս երջանկութիւնը տեսնել ինծի մեծ միթթարու-

թիւն մէ: Հոգ չէ՛ թէ ես՝ անօթի՛ ալ մնամ օրերով... պիտի դիմանա՞մ, պիտի հանդուրցե՞մ, պիտի տոկա՞մ: Օ՛ր մը, հարկաւ ըզձալի օ՛ր մը, Աստուած գութ պիտի տայ ամուսնիս, որ թոյլատրէ աղջկանս՝ ինծի «Մայրիկ» բոել: Մայր եղայ. բայց մայր կոչուելու ամենամեծ փառքէն զրկուեցայ: Ահա իմ ամենէն մեծ ցաւըս: (Թաշշինակով այժերը սրբելով) Աստուած իմ. պիտի բոեմ թէ երիկ մարդոց սիրար քա՛ր է, քա՛ր...: Գիտէ՛ թէ յանցանքիս վրայ կը զղջամ. գիտէ՛ թէ միջոց չունիմ ապրելու. ա՛լ ոյժ չունիմ ճակատագրիս գէմ մաքառելու: Յաղթուած եւ ընկճուած, մուրացկանի ցընցուախներովս, կ'երթամ դուռը ափ կ'առնեմ, հոգիիս հատորը վայրկեան մը գէթ տեսնելու յուսով, կոշտ ու կոպիտ ծառան զիս ապտակել կ'ապառնայ, մինչ ամուսինս իր աղջկան երկնատուր շնորհներուն վրայ կ'զմայլի: աղջիկս՝ հօրը վրայ կը գուրզուրայ ու զիս կ'ուրանայ: Յաւը սիրար կը խոցէ, ցուրտը մարմինս կը բըզըքտէ ու ամէն կողմէն ականչիս կը հնչէ «Ասպառած տայ. Աստուած ողորմի»: (Զիւն կը տեսուած տայ. Աստուած ողորմի»: (Զիւն կը տեսուած տայ. Աստուած ողորմի»:

Միկր. Օ՛, այս ցուրտին շիտակը... պարահանդէ՞ս կ'երթաս, ազուոր աղջիկ: (Կը մեկնի)

Միկր. Աիրուն աղջիկ. առաջ քալէ, շուտ քալէ, սիրունս: (Կ'անցնի):

ՈՒՐԻՇ ՄԲ. ԽՆՁԻՇ ՆԱՅԵՇ. ԵՄԵԼԵՇ Ո ԵԿՈՒՐ ՄԻՇ
ԿԲՆ. (Կը հեռանայ)

ՈՒՐԻՇ ՄԲ. Աս գիշեր տե՛ղ մը ԵՐԺՄԱՆՔ-ՂԸ-
ՀԱՐՃԱՆԱՆՔ սիրունս. աս ցուրտին ի՞նչպէս կը
դեգերիս փողոցները ԵՐԺՄԱՆՔ աղուորս. ԵԿՈՒՐ
ՆԱՅԻՄ (Թեւը մՏԱԵԼ կը փորձէ)

ԶԱԲ. ՀԵՇ-ՌԱԳԷ-Ք ինէ, վա՛տ էրիկ մարդեր.
(Մարդը կը փախի) Ա. Բաւակա՞ն է՝ որքան խա-
ղալիկ եղայ ձեղի պէսներուն: Տասնը հի՞նդ տա-
րի է որ կը քաշկատուիմ կոր. ձե՛ր զգացում-
ները՝ գութի՛, ողորմութեա՞ն, կարեկցութեան
ըլլալէ հեռու՝ ուրիշ բանե՞ր մըն են: Ա. Բո՞ղջ
օրուան դեղերումիս մէջ եթէ պեխերովլ մար-
դու բնա՛ւ չի հանդիպիմ՝ աւելի՛ գո՞հ կ' ըլլամ. . .

Բ. ՏԵՍԱԲՈՒՆ

ԶԱԲՈՒԴՀԻ և կին ՄԲ., յետոց ՄԱՔՐՈՒՀԻ

Կին ՄԲ. (Դուռև իջած) ԵԿՈՇ-Ռ. խեղճ կին.
աս հագուստներն առ՝. աս ցուրտին չի մսիս.
Հիւանդ ըլլամ:

ԶԱԲ. (Հագուստներն առնելով) Աստուած, իմ
արկածներէս պահէ Ձեղ, Տի՛կին:

ՄԱԲ. (Ուրիշ դրան մէջ) Դուն բարի կի՞ն մը
կ' երկիս: Պատուաւոր կին մը, այդ երիտասարդ-
հասակի մէջ, մանաւանդ երբ գէմքի այդ բը-
նական գեղեցկութիւնն ալ ունի, այդպէս չի
կընար թափառիլ ասդին-անդին՝ առանց վը-
տանդի կամ անուանարկութեան: Տեսա՛յ պա-

տուհանէն՝ քեզ մէկ-երկու անդամ, երր քեզի
մօտենալ ու քծնիլ փորձող էրիկ մարդիկը կը
նախատէիր և անոնցմէ հեռու կը փախչէիր,
իբրև թէ անոնք անձնական թշնամիներդ ըւ-
լային: Արդարեւ այդպիսիները ոխերիմներ են
կնօջական պատուին, և աղու ու արատ լերող՝
իդական սեռին: Բայց և այնպէս խե՛ղճ կին.
այդ թափառական կեանքի մէջ, չքաւորութեան
և կարօտութեան դէմ, կրնայ ըլլալ որ փոր-
ձութեան ենթարկուիս ու վրայ տաս պատիւդ,
որուն յարգը պէտք է գիտնաս. առանց անոր
չարժեր ապրիլ: Կնոջ մը ամենէն մնձ օժիտն
ու հարստութիւնը այն է: Խոկական գրամագը-
լուիը մեր սեռին, պատուաւոր կենցաղն է.
անձեռնմիսելի՛, եթէ կը հաճիք:

ԶԱԲ. (Կնոջ երեսին նայելով, դոդդոցուն ու
ապշահար՝ կը հազայ) ԲՀԸ՛, ըՀԸ՛,

ՄԱԲ. (Ծարունակելով) Բոտ իս, աւելի աղէ՛կ
կ' ընես թէ որ ինքինքդ աշխատութեան տաս,
աշխատութիւնն, որ մէկ կողմէ քեզի ապրուստ
ու հագուստ հայթայթէ, միւս կողմէ պատիւդ-
պահպանէ, եթէ փափաքով ես. եւ յետոյ աշ-
խատութիւնն է որ կրնայ մոռցնել կամ ամոքել
ցաւերդ, զորս կ' ենթագրեմ թէ ունեցած ես
կամ ունիս գերազարար:

ԶԱԲ. (Բնկանուած ձայնով) Օրիո՛րդ... Տի-
կին. գու հարեշտա՞կ մ' ես թէ առաքելուհի... .

ՄԱԲ. (Բնեղմիջելով) Ի՞նչպէ՞ս: քեզի պէս վըշ-
տակիր կի՞ն մըն եմ: Պատուոյս համար առաւօ-

տէն մինչև իրիկուն և գիշերուան մեծ մասն ալ կար կարելով կ'զբաղիմ, ամոքելու համար անըդգամ ամուսնոյս պատճառած վիշտերը։ Եթէ չաշխատիմ, դժբաղդ ճակատագրիս հետեւանքով կրած վիշտերս կը կրծեն զիս ու կը հատցընեն։ Եթէ չաշխատիմ, տանս ու ընտանիքիս պատիւն ի՞նչպէս պաշտպանեմ, որուն գաղափա՛րն անդամ չունի ամուսինս, և ասեղիս ծայրովը ձեռք բերած քիչ մը դրամս գինետուն կը տանի ու ցեխերու մէջ տապլտկելով տուն կը դառնայ։ Թէոր ես չաշխատիմ, ո՞վ պիտի հոգայ տղուս պէտքերը, որ, դպրոց երթալու համար, սակառին մէջ անպատճառ պտուղ ալ կ'ուզէ ամէն օր։

ԶԱՅ. Միթէ բաւական գործ ունի՞ք Տիկին. զիս ալ Զեզի հետ շահելով ապրեցնելու համար. երկուքնի՞ս ալ դժբաղդ ենք. երկուքնի՞ս ալ ճակատագրի առջե զոհուած արարածներ ենք։ Միայն թէ՝ քու դժբաղդութեանդ պատճառը գուն չե՛ս եւ հետեւարար հաւանական է որ կարենաս դարմանել ու սրբագրել ճակատագիրդ. մինչդեռ ե՞ս... ես ի՞նքս եմ պատճառ կործանմանս եւ ամէն յոյս կորսնցուցած եմ աշխարհիս վրայ։ Ապահով եղիք Տիկին. ես վատչեմ, այլ միայն անխոհեմ մը, որ իր ապառաժի վրայ հաստատուած տունը, աւազի վրայ փոխագրեց, օտարներուն խարեբայ խորհուրդներուն անսալով։ Յանցանքը իմս է. չեմ կրնար

մեղագրել ուրիշները. (Գոյուին կախելով) հասկըցայ սխալս... կը զզչամ... թշուա՛ռ եմ։

ՄԱՅ. (Չեռին բռնելով) Կը ցաւիմ վրագ. կը մեղքնամ քեզ. կը տեսնեմ թէ գուն ինէ՛ աւելի դժբաղդ ես Տիկին. պէտք է օգնեմ քեզի։

ԶԱՅ. (Չեռին համբուրելով) Եա՛տ ազնիւէք, Ճիկին։ Ասուած՞ծ դրկեց Զեզ։

ՄԱՅ. Խօսք կուտամ ո՞ր քեզ քովս առնեմ, քրոջ պէս միհասին աշխատինք, ու, ձեռք ձեռքի տուած՝ մեր անողոք ճակատագրին դէմ մաքասինք. կ'ընդունի՞ս։

ԶԱՅ. Այսո՛, կատարե՛լապէս։

ՄԱՅ. Շա՛տ աղէկ, ուրեմն վե՛ր ելէք. դուք իմ մանկիկիս քով, որ վերը կը քնանայ. ես երթամ հիւանդապահութեան գործ մը կայ, վրաս առնեմ։ Դուն գիշե՛րը կը հսկես հիւանդին, ես ալ ցորե՛կը. ըլ՞լար։

ԶԱՅ. Ինչո՞ւ չէ ի՞նչպէս որ կ'ուղէք։

ՄԱՅ. Վե՛ր ելէք ուրեմն։ (Կը մեռեն ներս վայրկեան մը յետոյ Մայրուհի զիյուն շալ մը տուած դուրս կ'ելլէ)։

ԶԱՅ. (Դրան մէջ երեւնալով) Բայց մոռցաք ըսերու թէ՝ ու՞ր կ'երթաք հիմա. վասնզի թէ որ ձեր ամուսինը գայ. կամ ուրիշ պատճառով մը ձեզ տեսնելու պէտք ունենամ...։

ՄԱՅ. Տիգրան Պօղոսեանի տունն եմ։ Աղջիկը ծա՞նը հիւանդ է. կը մեռնի կ'ըսեն...։

ԶԱՅ. (Ընդմիջելով դուրս կը նետոի իւելայեղ) Հիւանդ է, Միրվա՞րդը։

ՄԱՅ. Այս կը ճանչնա՞ս միթէ։

ԶԱՐ. (Իմի իրմէն եղած յարաշարժ երեւոյրով) Աղջիկու... Սիրլարդը... հիւանդ... կը մեռնի... ո՞չ չպիտի մեռնի... (կը վագէ կ'երբայ)

ՄԱՅ. (Իմի իրմէն) Խեղճ կին. իր այս ինկած վիճակին մէջ երախտագիտութեան ապացույցը կուտայ։ Ո՞վ գիտէ, կ'երեւի թէ ազնուասիրտ օրիորդը աս կնոջ ալ բարիքներ ըրած է։ (Ես կը դառնայ, և եւս կը մտնէ և դուռը կը գոցէ։)

Գ. ՏԵՍԱԲՈՒՆ

ԱՆՆԻԿ և ՄԱՅՐՈՒԻՃԻ, յևոյ կին ՄԻ և ԶԱՐՈՒՃԻ

ԱՆՆԻԿ. (Գլուխը շարով մի ծածկած կը հասնի Մայրուիճն դուռը կը զարնէ։ Նա կուզայ հոմ) Աստուծոյ սիրուն, ու՞ր մնացիր. երե՛ք անգամ ետեւէդ մարդ զրկեցի, տակաւին տեղէ՞դ չես շարժիր։ Հիւանդը շա՛տ ծանր է. բժիշկներն եկան գօնսիւլթօ կ'ընեն. ձեռքերս, ոտքերս գուզերու մէջ են. գիտե՞մ որ խեղճ աղջիկը աս հիւանդութենէն չպիտի կրնայ աղատիւ, բայց մենք ալ մեր ձեռքէն եկածը չի խնայե՞նք։

ՄԱՅ. Նե՛րս հրամէ Տիկին. նե՛րս եկուր որ ըսեմ։

ԱՆՆԻԿ. Ի՞նչ կ'ըսես հոգիս, ներս գալու ժամանակ ունիմ։ Շո՛ւտ ըրէ, երթանք՝ սա հիւանդին քով գտնուինք։

ՄԱՅ. ԱՆՆԻԿ հանըմ. շիտակը ես մինակս ատ

ՊՐԵՏԸ չպիտի կրնամ վրաս առնել. ես հսկամ մարդ չունիմ. տղաս որո՞ւ թողում։

ԱՆՆԻԿ. Երի՞կդ ուր է որ։

ՄԱՅ. էրկանս հողին առնէ Աստուծած, անոր վստահութի՞ւն կ'ըլլուի. չե՞ս գիտեր անոր ինչ անշորհք ըլլալը։ Հիւանդը գիտէ որ գինետունն է և ինչ վիճակի մէջ։

ԱՆՆԻԿ. Հոգի՞դ սիրես, չուանին վրայ ալիւր մի՛ փուեր։ Եկուր երթանք՝ սա հիւանդին քով կեցիր, գիտե՞ս որ Տիգրան էֆէնտին մէկի տեղ երկու վճարող մարդ է. քաւ աս աղէկութեանդ տակը չի մնար ան։ Մարդ ըսածդ ասանկ նեղ օրի՞ն պէտք է։

ՄԱՅ. Այս, Աննիկ հանըմ. Տիգրան էֆէնտին ես նոր չպիտի ճանչնամ. թէ անոր և թէ Միրվարդին ինծի ըրած բարիքները չեմ. կը ընար ուրանալ. սա՛ կայ որ՝ գիշերը չեմ կրնար կենալ. տղայ ունիմ. չըլլալիք էրիկս ալ չէ՛ք կրնար երեւակայել թէ ի՞նչ տեսակ փորձանք է իմ գլխուս։ Աստուծած հետու ընէ...»

ԱՆՆԻԿ. Ե շատ աղէկ, գուն մի՛նակ ցորեկը կեցիր. գիշերուան համար ալ հարկաւ ուրիշ մէկը կը գտնե՞նք. վու գիտցածներուդ մէջ ատանկ կին մը չի կա՞յ։ Ո՞վ ըլլայ. մէկը յարմարցուր։

ՄԱՅ. Քիչ մը առաջ կին մը զրկեցի ձեր կողմը. հասի՞ր ետեւէն, անիկա վա՛ր գիր. ես ալ հիւանդագամ պէտք եղածը կը կարգադրենք. Ան թող գիշերները հոկէ, ես ալ ցորեկները։ Զը՞լլար։

ԱՆՆԻԿ. Կ' ԸԱԼՄԱՇ, Կ' ԸԱԼՄԱՇ աղջիկս. շատ
աղէկ կ' ԸԱԼՄԱՋ ԵԿՈւՐ մէկտեղ ԵՐԺԹԱՆՔ:
ՄԱՅ. Գնա՛ մայրիկս, Ես հիմա կուգամ,
(Անմիկ կը մեկնի փուրով) Քանի որ խօսք տուի
կուգամ:

Կին ՄԱՅ. (Դիմացի դուռը իջած) Ինձի նայէ՛,
աս հիւանդը ո՞վ է արդեօք:

ՄԱՅ. Տիկրան Պօղոսեանի աղջիկը. կը ճանչ-
նաս. Սիրվարդն է:

ՆՈՅՆ Կին. Մեր տոքթորը գեշերը հոն էր,
կ' ըսէ թէ՛ խեզ աղջիկը թիֆօ եղած է, տա-
քութիւնը չափազանց շատ է. յոյս չկայ փրկու-
թեան. կը մեռնի:

ՄԱՅ. Վա՛խ Սիրվարդ վախ. շատ կը ցաւիս:
Ի՞նչ բարեսիրտ, ի՞նչ աղնիւ աղջիկ մ' է:

ՆՈՅՆ Կին. Ալո՛, կը ճանչնամ. մե՛զք. ան ինչ
աղուո՞ր աղջիկ է:

(Ներս կը մժնեմ և դոները կը գոցեն):

ԶԱՅ. (Կը վերադառնայ և դուռը կը զարնէ
հապնեպով) Տիկին, տիկին գերձակուհի:

ՄԱՅ. (Դուռը բանալով) Ի՞նչ ըրիր, հո՞ն
գացիր:

ԶԱՅ. (Հապնեպով) Ես գեշե՛րը պիտի հըս-
կեմ, գուն ալ ցորե՛կը: (Թախանձելով) Ա՞հ.
աղնիւ Տիկին. մայրազուրկ աղջկանս օգնու-
թեան հասէք. կը մեռնի՛ կոր, հասէ՛ք, կ' ա-
զաշե՞մ. աճապարեցէք. առէ՛ք իմ շունչս ու
հոգիս, տուէք զաւկիս որ ապրի՛....:

ՎԵՑԵՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

Կ. Պողոս, Բերա, Տիգրանին տան մէկ սենեակին մէջ
մահակալ մը, բեմին կողմնակի պատերէն մէկուն քովն
ի վեր զրուած: Մէջը պատկած կը քնանայ Սիրվարդ.
սնարին մօտ կեցած է Զարուհի, գեղն ու դգալը ձեռ քը:

Ա. ՏԵՍԱՐՈՒՆ

ԱՆՆԻԿ, ԶԱՐՈՒՀԻ և ՍԻՐՎԱՐԴ:

ԱՆՆԻԿ. (Ներս մժնելով) Բարի լո՛յս աղջիկս:
Ի՞նչպէ՞ս է Սիրվարդ:

ԶԱՅ. (Գոհունակ շեշտով) Աստուծոյ բարին
Տիկին. շա՛տ աղէկ է, աս գեշեր լոլորովին
հանգիստ էր: Մէ՛կ անգամ միայն արթնցուցի,
գեղ տալու համար. շա՛տ ուրախ է, շատ. (Տը-
խուր շեշտով) Հօրը աչքը լոյս. ալ աղէկցաւ.

ԱՆՆԻԿ. Ամենուս ալ աչքը լոյս. մենք ա-
մենքնիս ալ զաւկի պէս կը սիրենք աս աղջիկը:
Ինչու որ մայր չունի, որը կը սեպուի:

ԶԱՅ. (Վշահար շեշտով) Կարծեմ թէ՛ ե՛ս ալ
զաւկիս պէս կը սիրեմ Սիրվարդ. զաւկիս պէս
խնամեցի զայն. խանդակաթ մօր մը շունչովը

տաքցուցի մինչեւ այսօր. հոգի՛ս քաղեցի, մարմի՛նս քակեցի անոր առողջութիւնը վերականգնելու համար... (Թաշկինակով այժերը կը արմէ) Աս իմ փառքս է:

Անհիկ. Այս՝ բոլո՛ր գիշերները ցոյց տուած խնամքներդ, նոյնպէս միւս հիւանդապահին ցորեկուած ջանքերը, չե՞նք կրնար ուրանալ: Բժիշկները գեղ տուին, ցոյց դո՛ւք դարմանեցիք հիւանդը. այնպէս որ այսօրուան առողջութիւնը ձեզի կը պարտինք: Բնա՛ւ չի թե բացաք ձեր գործին մէջ. գիշերուան ո՛ր ժամուն ալ ներս մտայ, քեզ այսպէս պատրաստ գտայ պահակ զինուորի մը պէս, մի՛շտ արթուն կերպով ու ահճուեր ջանքերով հսկեցիր Սիր վարդին: Երախտապարտ ըրիր մեզ...

ԶՈՐ. Զինքը ծնող մօրը պարտքը կատարեցի Տիկին. այնպէս չէ՞:

Անհիկ. Աստուած վարձատրէ՛ քեզ իր առաստ գանձերով: Պէտք եղածը խօսած եմ արդէն հօրը՝ Տիգրան էթէնափին: Զէք գիտեր, ի՞նչ բարի մարդ է. ի՞նչ աղնիւ սիրտ մ'ունի. իր հոգիէն աւելի կը սիրէ իր զաւակը. Անոր սիրոյն համար, կը յուսամ թէ ան ձեր բարիքը պիտի փոխարինէ էվէ՛լ էվէլոք: Դուն բնաւ առիթ չունեցար կարծեմ զինքը տեսնելու...

ԶՈՐ. (Թաշկինակը բերանէլի խօրելով և արցունիլի խղղելով) Ո՛չ ո՛չ.

Անհիկ. (Շարունակելով անընդհատ) Որովհ հետեւ գիշերները չէինք թողուր որ ան հի-

ւանդին քով գայ, առտուներն ալ դո՛ւ կանուխ կը մեկնէիր ասկէց, երթալ քնանալու համար անշուշու: Եթէ կ'ուզես, շուտով մի՛ մեկնիր, քեզ այսօր իրեն ներկայացնեմ որ...

ԶՈՐ. (Փղձկելով) Ո՛չ, ոչ, չեմ ուզեր, ես հիմա կ'երթամ. (Բողոքակիլ նայելով) Արդէն լուսցաւ:

Անհիկ. (Դուրսէն զարուցիյ ժամացոյցին շոյնդը կը լսուի) Տիգրան էթէնափին արթըն նալու ժամանակին է. (Մեկնիլ վիւրալով) Դուն հոգ մի՛ ըներ աղջիկս ցոյց տուած անձնուիրութիւնդ չփառի մոռնամ. բոլոր կրած նեղութիւններդ պիտի պատմեմ Տիգրան էթէնափին. անփկա բարի է, աղնիւ է և շատ վեհանձն հոգի մը ունի. քեզ պիտի վարձատրէ ուզածիդ պէս... ապահով եղիր. միայն թէ մի՛ աճապէս, սպասէ՛ քիչ մը... մի՛ մեկնիր... (Իսկ չելու զանգակ մը կը զարևոի դուրսէն)

ԶՈՐ. Ո՛չ, տիկին ոչ, չնորհակալ եմ քենէ. ես կը մեկնիմ. չեմ կենար:

Անհիկ. (Դրան մէջ կենալով) Է շատ աղէկ. ան ատեն ես քեզ կուգամ կը գտնեմ. ի՞նչ նուէր որ առնեմ քու անունովդ, կը բերեմ քեզի կը հասցնեմ. (Կը մեկնի)

ԶՈՐ. (Ծանր, լուրջ) Քամ և հինգ գիշեր է որ անընդհատ կը հսկեմ զաւկիս վրայ՝ միշտ անձանօթ մնալով ամէնուն և հեռու կենարով ամուսնոյս թափանցող աչքերէն: Փա՛ռք Աստուածունոյս թափանցող աչքերէն: Գա՞ռք Աստուածունոյս գիշերուան մայրական հոգածութեա՛նս և ծոյ. գիշերուան մայրական հոգածութեա՛նս և

ցորեկուան աղօթքներու ս շնորհիւ փրկուեցաւ
զաւակս մահուան ճիրաններէն։ Բժիշկներ յայ-
տարարեցին թէ՝ այլես ո՛չ հսկողութեան պէտք
ունի, ոչ առ գեղի-գարմանի։ (Ինդն ու դգալը
մէկ կողմ կը նետէ) Օդախոխութեան պիտի եր-
թայ Սիրվարդու։ Ալ պիտի զրկուիմ զաւակս տե-
սութենէն, ա՛լ չպիտի կրնամ համբուրել աղ-
ջիկս, սրտիս հատո՞րը։ Ա՛խ, ես աս ցաւին չեմ
կրնար գիմանալ, ա՛լ պէտք է մեռնիմ։ և թող
մեռնիմ, զաւկիս երկրորդ անգամ կեանք տա-
լու պատեհութիւնն ունենալէս յետոյ։ Քանի՛
քանի անգամներ համբուրեցի զաւակս, երբ
զդայազուրկ էր, երբոր գիմացինը ճանչնալու
կարողութիւնը կորուսած էր։ Իայց, հիմա ա՛լ
չեմ կրնար շրթունքս մօտեցնել անոր անդիծ
ճակտին և ոչ քնքոյշ այտերուն։ կը վախնամ
թէ անցեալէն վերյուշում մը կ'ունենայ իր
մտքին մէջ ինծի դէմ։ Ա՛հ այս քնքուշ ձեռ-
քը։ (Զգուշաւոր եղանակով կը համբուրէ Սիր-
վարդին դաստակը որ դուրս նետուած է՝ վեր-
մակին վրայ անհոգապէս) Զաւա՛կս։ (Կ'ուլայ
ինգինի սխմելով, որ ձայնը չի լուրի, բաշկի-
նակը աշխերն դրած) Ա՛խ զաւակս, հոգի՛ս։

Սիր. (Գլուխը վեր կ'առնէ. աշխերը կը բա-
նայ խոշոր խոշոր վայրկեան մը Զարուիին դի-
տէլին յետոյ, նորէն կը գոցէ այլը եւ զլուխը
կը դնէ բարձին դարձեալ նոյն ձեւով։

ԶԱՐ. (Թաշկինակը այժին դրած կուլայ եւ իր
ժամանեալ այս շարժումը) :

ԱՆԻԿ. (Կ'երեւի բաց մնացած դրամ մէջ.
վայրկեան մը դիտելի յետոյ, փուրով կը հեռա-
նայ անկէ, հաւանականաբար տեսածը Տիգրա-
նին հաղորդելու համար) :

ԶԱՐ. (Այս գործողութեանց անգիտակ) Անու-
շէկ զաւակս։ մահը աչքիս բա՛ն մը չերեւիր։
Միայն թէ՝ այդ գեղանո՞յշ աչքերդ բանայիր
և ինծի մէ՛կ անգամ «մայրիկ» ըսէիր։ ինչպէս
պիտի թողում լոյսերու պէս զաւակս։ ինչպէ՛ս
կրնամ հեռանալ ասկէ . . . ա՛խ զաւակս։ (Զգոյշ
բայցերով սենեակին դուռը կը գոցէ և կը մօ-
տենայ մահինին և այները դարձած՝ շենով,
ման թէ խօսելով) Արթնցնեմ քեզ զաւա՛կս։
(Խօսին թելլ շփորելու պէս) Արթնցնեմ քեզ,
զա՛րկ . սպաննէ՛ դիս . մահացո՞ւը մայրդ . քենէ
բաժնուելու անտանելի՛ յարչարանքէս փրկէ՛
զիս Սիրվարդ . . . (Զգաս ձայնով) Իայց ո՛չ .
վատութիւն է աս . . . աղջիկս անոր չպիտի դի-
ջանվ (Խրատական շեշտոյ) Պէտք է ճակատագրիս
առջեւ խոնարհիմ, վայելեմ զաւակս, որքան
որ կարելի է. և յետոյ՝ իր հօ՞րը՝ քարասիրտ
ամուսնոյ թողում զաւակս։ (Նորէն համբուրելով
դրատակը) Ա՛խ զաւա՛կս . . .

ՍԻՐ. (Իր թէ անգիտակցաբար շարժեկելով
միս թեւն ալ դուրս կը նետէ) :

ԶԱՐ. (Ես կը բաշուի վախնայու ձեւերով)
Արթնցա՛ն . . . կ'արթնայ կոր . . . (Կրկին կը մօ-
տենայ կը դիտէ) Այս', գա՛րձեալ քնացաւ . մեկ-
նելու ժամս առ հասաւ, (Իննինիրեն զանգատելով)

Բայց չեմ կը նար բաժնուիլ, ի՞նչ բնեմ, Առտուծ իմ: (Աղջկան դեմին ծուերով համբուրելու պէս) Ալ մնաս բարով, Սիրվարդ. զաւակս... Հոգին... կեանքս... (Ասխանանարար կը շրտուի եւ վերջին բառին հետ զուիսը դեպի ետեւ կիմայ՝ վշտեն թնկմեալ: Դուսը կը բացուի, կը մնէ Տիգրան ո դրան ետեւ կը մնայ ապշած)

Բ. ՏԵՍԱԲՈՅ

ՏԻԳՐԱՆ, ԶԱՐՈՒՀԻ և ՍԻՐՎԱՐԴ

Տիգ. (Պահ մը կը դիտէ Զարուհին, որ ամրյալու ձեւերով եւ ես կ'իրայ. մեղմ ու ծանր) Դո՞ւն... Հոս Զարուհի: (Զարուհի անձայն դողովուն ու հեծկուսն ձեռիւրեւ երեսին պահուելու պէս ձեւեր կ'ընէ) Ի՞նչ զործ ոնիս հոս (Բունի զայտած բարկութեամբ) Ի՞նչ երեսով և ի՞նչ իրաւունքով կը մտնես տունս... դուն քու տունդ կործանեցի՛ր,

ԶԱՐ. (Դողահար եւ անձայն կույայ. զուիսը շարժելով վերեն վար)

Տիգ. (Չարտնակելով) Դուն քու աղջիկդ երեսի վրայ թողի՛ր. (Զարուհին նոյնապէս) Դուն քու ամուսինդ ստնակոխ ըրե՛ր. հիմա, իմ տունէս, ի՞մ աղջիկէս, ի՞մ անձէս ի՞նչ կ'ուզես կոր:

ԶԱՐ. Ա՛խ, բա՞ն չեմ ուզեր, (Թաշկինակը ացի՞ն կույայ) Բա՞ն չեմ ուզեր:

Տիգ. Աղէկ ուրեմն. ստա՞կ չունիս, ուզա-

Ֆիդ չափ, ուզածի՛դ չափ ստակ տամ քեզի, գնա՛, հեռացի՛ր աս տեղէն, ուրիշ քաղա՞ք Ժը գնա՛ և ուզա՞ծ կեանքդ վարէ. քեզի ո՞վ ինչ կ'ուզէ:

ԶԱՐ. Չեմ ուզեր. ես բա՞ն չեմ ուզեր:

Տիգ. (Թերեւ ցասունով) Հապա ի՞նչ կ'ուզես:

ԶԱՐ. (Գլուխը թերեւ մը մէկ կողմ ծուերով ու առանց արտասանել ճամարակելու, ամէկոս հայեացնով) Ազ չի կս...

Տիգ. (Թերեւ ցասում եւ բողոքով) Միթէ կարելի՞ բան է ատ:

ԶԱՐ. (Կերկերուն ձայնով) Միայն թէ՝ թուզուս որ, երբեմն երբեմն գամ զաւակս տեսնեմ:

Տիգ. (Տիրաբար, շական արտասանութեամբ, սաստելով) Ո՞չ. պէտք է մեկնիս, հեռանա՞ս աս տեղէն: Ամենեւին աղջկանդ երեսը տեսնեցիք չունիս: Հեռացի՛ր սըկէ, վաս. (Բարկութենէն ակռանեւը կը սեղմէ) Հեռացի՛ր կ'ըսեմ:

ԶԱՐ. (Ծարադիր ու ձեռնամած պաղատելով) Տիգրան. գութ ունեցի՛ր. ներէ ինձի, կ'ազաշեմ... ալ հերի՞ք է քաշածս, ալ բաւակա՞ն է:

Տիգ. (Վրէժիններութեամբ զուիսը շարժելով) Ն ե ր ե մ...

ԶԱՐ. (Խիստ թերեւ ու արդար բողոքով մը) Գո՞նէ զաւակիս տեսութենէն մի զրկեր լուրովին:

Տիգ. (Անկարեկիր եւ հպար) Ամենեւի՞ն:

ԶԱՐ. (Չոր ու կտրուկ եւ սպաննական շեշտով) Ուրեմն իսպառ պէտք է բաժնուի՞մ զաւակս:

Տիգ. (Վճռական եւ հրամայական շեշտով) Տարակո՞յս չկայ. եւ հիմայ, ա՞նմիջապէս պէտք է որ գուրս ելլես:

ԶՈՐ. (Յուսահատոքեամբ իսրայէսացած ոսթէ եղելով) Բայց եթէ չըլլե՞մ:

ՏԻԳ. (Սպառնական շեշտով, ծամր. լուրջ եւ հատիկ հատիկ արտասանելով բառերը) Բռնի և խայտառակոթեամբ կը վունեմ քեզ, ամէն մարդ կ'իմանայ վատութիւններդ և թէ աղջկի՛դ անդամ կ'ոկոի քեզ անիծել. քանի որ անոր կենդանի հախատինք մը եղած եւ դուն՝ այս հրեշտակին ծնած օրէն մինչեւ այսօր եւ տակաւին...

ԶՈՐ. (Ընդմիջելով, եւ անկապտելի իրաւունք մը պահանջելու համարձակութեամբ) Քանի որ ես աղջկանս նախատինք մըն եմ, թող որ վերջին անդամ համբուրեմ դաւակս, վերջին ամընաս լարով լսե՞մ հոգիիս եւ երթամ ինքզինքս ծովը նետեմ ու իմ զաւկի՞ս, իմ աղջկա՞նս նախառինք բերող կեանքս գաղրեցնեմ: (Կը մօտենայ աղջկան երեսը համբուրելու):

ՏԻԳ. (Գրիելով Զարուհիմ ասդին կը խշե) Մի՛ մի՛ առթեցներ զաւակս. (Անդմուկ եւ զգուշու ձայնով) Ասդի՞ն եկուր կ'ըսե՞մ:

ԶՈՐ. (Ուասից դիմադրելու ոյժ ունենալու, զույխու եփին ձգած, պաղատագին շեշտով) ԶԵ՞մ արթեցներ. շրթունքս գոնէ ձեռքին դպցնեմ:

ՏԻԳ. (Բաշելով Մի՛ յոզեր, կ'ըսեմ, զաւակս. մի՛ գրգռիեր անոր հանդիսացը. քաշուէ սրկէ. կորուէ գնա. գոււրու:)

ԶՈՐ. (Օրովհետեւ Տիգրան աղջկան դէմի բաժնելու դիրքով պատուար մ'եղած է, Զարուհի ձարսիս կը փարի Արյագարդի ոսթեմն, զոյեւ-

լով աղէկտուր ու լազագին) Ա՛խ. Պաւա՛կս. հոգի՞ս... աղջկի՞կս...

ՏԻԳ. (Ես խաղուելու համար, զգուշութեամբ կը մայստի մռնիցելով) Ասդի՞ն եկո՞ւր. ասդի՞ն եկուր, կ'ըսե՞մ գեղի՞:

ՍԻՐ. (Յանիսարծ կը նսի անկողնին մէջ, ձեռքի կը դ'ի մօրը զիսուն, աչերը պաղատագին հօրը յառած՝ զիսիկը մեկ կողմ ծոած՝ ամենին խշալի երեւոյրով ու շեշտով) Հայ բեկ. մի՞... վր...ուըն...տեր մա...մա...:

ԶՈՐ. (Արյագարդի փարելով իւելայեղ) Ախ Պաւա՛կս. հոգի՞ս...

ՍԻՐ. (Մօրը փարելով) Մայրի՞կ. մամա... ՄԱՅՐ ԵՒ ԴԱԼԻԿԱՐ. (Իրար փարտուած. մերը կը համբուրեն զիրար կարողին) Զաւա՛կս... Մայրի՞կս... հոգի՞ս... Մամա...:

ՏԻԳ. (Աղջկան զարբան միոցեն մինչեւ աւարտումի ապշած եւ անշարժ կը մնայ. աչերը անրար կերպով յառած՝ է մօր եւ աղջկան ողագործման: Տիգրանի դէմին վրայ ամենայս ցամի արտայատուրին մը մրայն կը կարդացուի. ոչ մերժելու բացուրին կ'զգայ այլեւս. եւ ոյ հաւանութեան նշոյլը կուտայ: Քարացած, կատարեալ արձան մը կ'ըլլայ. բերեր կախ եւ զոյիս բնական վիճակին մէջ՝ անշարժ:)



ՏԻԳՐԱՆ ԵՒ ԶԱՐՈՒՀԻ

ՏՌԱՄ

ՊՈԼՍԱԿԱՆ-ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԵԱՆՔԻ

ՎԵՅՑ ԱՐԱՐՈՒԻԱԾ



Հետաքրքիր ընթերցողին կը յանձնարարուի կարդալ՝

Տիգրան և Զարուհի

վեց արարուածով, տռամաթիք թատրերգութիւնով, որ
ներկայիս նախընթացն է:

Հնո՞ կը պատիերանան Սիրվարդի ծնողաց ծայրագոյն
երջանկութեան տեսարանները, որոնց կը յաջորդեն ծայ-
րայիզ թշուառութեան դառնագոյն բաժակիները։ Օտար
թելաղրութիւնք, զաւեր ու թակարդներ այնպիսի բնա-
կան եղանակով կուզան կը կնճոռոտեն սիրակցորդ ամո-
լին կեանքը որ, անփորձ երիտասարդութիւնը գժուար
թէ կարենար զիմագրաւել կամ գէթ տոկա դառնու-
թեանց համբերատար ճակատագրով։

Ներկայիս մէջ Զարուհի կը պատկուի յաջողութեամբ։
Նախորդին մէջ Տիգրանն է որ կը փառաւորուի. բայց
յաղթութիւնը կը տանի Սիրվարդ՝ իր սիրոյն գերի ընե-
լով իր հայրը և մայրը միանգամայն։



ՀՀ Ազգային գրադարան



NL0330211

22885

4 n.